

891.99

L - 83

ՀԱՅԵԱԿ ԱՐԱՄԵԱՆՑ

(Մ. Տ. ՃԵՂ)

01 JAN 2009

Գրադարան  
տու տիկ Հ. Աւետ յանք  
**ԲՈՆԱԿԱԼԻՆ ՄՈՀԼ**

19 NOV 2010

Կ. Ա. Մ.

## ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ

ՈՂԲԵՐԳՈԽԹԻԻՆ 4 ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

(ԵԵԿԱՀԱՅԱՆ ԽԱՆՈՒՄԲ ՎԵՐԱԿՐՈՒՅԹ Է ԽԵՂԲԱՆՈՒՑ)



ՀԱՅԱՍՏԱՆԻ  
Ազգային  
Գրադարան

11.01.2009  
ՏՐԱՎԵՐ  
ՏՐԱՎԵՐ

Տ. Շ. Ա. Ա. Ա. Ա.

Տպագր. Տ. Յ. Պ. Ա. Ա. Ա.

1909

891-99


Ա-83

391.99

Ա-83

Զ Օ Ն

Հ Ն Չ Ա Կ Ե Ա Ն Հ Ե Ր Ո Ս



Տպագրութիւն S. ՏՕՒՐԲՈՄԱՆԻԿ  
Կ. ՊՈԼԻՍ, Շուրջ լուս, թիւ. 42



Գ Ր Ի Գ Ո Ր Գ Ը Լ Ը Ճ Ե Ա Ն Ի ,  
Ա Ն Զ Ե Ն Ի Է Ր Հ Ա Ց Բ Ե Ն Ա Ս է Ր Ի Ե ,  
Ա Ն Մ Ո Ո Ա Զ Ծ Ե Շ Ո Ս Ա Կ Ի Ե

1902

Ե Ր Ա Խ Տ Ա Գ Ե Տ  
Հ Ե Ղ Ի Ն Ա Կ Ի Ն

## ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐՈՒԹ

## ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ԵՒԽՔԻ ՊԵՏ.	35	Մարեկան, ճայասէր Քիւրտ ցեղազետ:
ՄԵԼ. ՄՈՒՐԱՏ.	50	Մարեկուն, ազատական զործիչ:
ԳԱԲՐԻԵԼ.	20	Մարեկան, Մելիք Մուրատի որդին:
ՍԻՐԱՆՅԱՅ.	18	Մարեկան, Մելիք Մուրատի առջիկը:
ՃՐԱԶԵԱՅ.	26	Մարեկան, ֆէզայի:
ՏԷՐ ՂՈՒԿԱՍ.	45	Մարեկան, զիւղի քահանան:
ԱԶՆԱՒՈՒՐ.	40	Մարեկան, Թաղական Խորհրդոյ անդամ:
ԱԱՅԻ ՊԵԿ.	40	Մարեկան, բռնակալ Քիւրդ ցեղազետ:
ԱԼՈ.	35	„ „ „ Ալիրանուշն
ԲԵՇԻՐ.	40	„ „ „ Առեւանգող՝
ԳԱՍՄ.	25	„ „ „ Քրդիր:
ԾԵՐՈՒԿ.		
ՊԱՌԱՀ.		

Հայ գիւղացիներ, Ցեղափոխականներ, Քրդեր:

Գեղիք տեղի կունենայ Բալոնի գիւղերը



10774-2

Բևմբ կ'ներկայացնէ նոյն բուսականուրեամբ անսուան մը: Հրացեաց ձախ կրպմէն կ'առնէ սպառազէն, լազի հազուասովն կանցնի աշակողմը, կ'նախի կրնդի մը վրայ. իրացնալը Ֆեկաց մրաց, ձեռքերը Ֆեոտին դրամ կ'խորասուզուի մաքերու մէշ: Խորեւ կ'լասին բոշնաց նուսովիւններ:

ՏԵՍԻԼ Ա.

ՀՐԱԺԱՅ.—Հայոստանի բազմաթիւ հովիտների շքնաղ թագուհին է, իրաւ որ, Վարդենեաց հովիտը, որմէ անցայ հիմա: Մարգուս հոգին հրծուանք մը կ'զգայ այդ հովիտին ի տես. . . ինչ հարուստ բռւստկանութիւն, ինչ հոտաւէտ ծաղկունք, ինչ հոգեպարար տեսարաններ, ինչ պատուական ջրեր. . . Աւաշ, սակայն, ինչ օգուտ, երբոր ամէն կողմ ամայութիւն կը տիրէ. կարծես աշխարհի ստեղծմանէն ի վեր մարդ-մարդասանք չէ բնակած հոս. . . Միմիացն ասդին-անդին երեւցող քաղքընուն ու գիւղերուն, վանքերուն ու ապարանքներուն աւելացները կ'վկային որ Հայոստանի այս փարթամ գաւառը, Զորբորդ Հայքը, առենօք ունեցած է շէն ու պայծառ, խիտ բնակչութիւն մը: Անոնք կը վկայէն նայնպէս, որ այս երկրին գլխէն անցած է սոսկալի փոթորիկ մը բարրարսուական հեղեղ մը՝ ամէն կողմ շիւան ու աւեր սփուելով. . . Ահ Վարդենեաց Հովիտ, Վարդենեաց հովիտ, ուր է բնակչութիւնդ, ուր են քեզ պարարտացնող գրանցան, ձեռքերը, մինչեւ ե՞րբ պիստի մնաս այս ողբալի վիճակին մ.ջ. . . մինչզես արգաւանդ հողերգ ու բնական հարստութիւններդ միլիոնառոք մարդիկ կրնան երշանկացնել, բնիկ ժողովուրդու լիովին զուրկ կնամնքի, գոյքի

եւ պատուի ապահովութենէն գաղանասիրո բռնակալներու երեսէն օտոր աշխարհներ կ'թափառի, օրուան հացի կարօտ, հայրենի օջախին կարօտ, քեզ կարօտ. . . Ասոնց փախարէն գաղաններն ու վայրենի կենդանիք կը վիտան չորս կողմզ. . . Երբեմնի կենսատու դրախտ վերածուած է համատարած աւերակի մը, որուն վրայ լացո՞ղ մ' իսկ չկար. . . Համբոյր մհծախորհուրդ աւերակացդ. . . (ոսի կայնելով) Սակայն այս ինչ շշուկներ են որ կ'լուսուի. . . Գաղան մ'է արդիօք, որ ճամբուն վրայ թուփերը խորտակելով՝ տերեւոց շրջենաբով գերեզմանացին լուսթինը կ'խանգարէ. . . (շողուրիւնը լարելով մտիկ կ'ընէ) Ո՛չ, աւերի ուսաձայնի կ'նմանի (զզուշուրեամբ երկու բայլ կ'առնէ դեպի խորը եւ ձախակողմը կ'դիտ) ոչինչ չերեւոր արս կողմը: (Դեպի աջ կ'նայի եւ զարնուրած կգո՞յչէ) Ո՛չ, Ասուուած իմ ինչ կ'առնուած. . . երեք հսկայ քրդեր չքնաղ կին մը բռնած, գետահար կը բերեն այս կողմը. . . Եւ ով ըլլալու. է այս թշուառ կինը. . . (ուշի ուշով կըդիտէ այն կողմը) Ո՛չ, անշուշուահի մը, զոր այդ մարդակերգ գաղանները կ'ուզենի զո՞նել իրենց վաւաշոտ կրքերու. . . Անա՞ կը մօտենան. . . (ծառի մը եւել դարան կ'մտնէ, իիչ վերջը կ'լուսի կանացի յուսակտուր միչ մը) Քանի հարիւր տարի է որ այս ճիչը կ'բարձրանայ եւ բռնակալներու ակա՞ջը շուեր զայն. . . (Մի, ՊԱՏԻՒԽԻ ԿԱՄ Զէնչ ԱՌ կ'լուսի դրսէ սրաւանցոր շեցով) Հրաչեայ կ'զննէ հրացանը եւ զօրի միջի ատրանանիր) Պատիւս կամ զէնք մը, կ'ըսէ զո՞նին ձայնը: Անա՞ քէնք մը, զէնք մը, (հրացանը ցոյց տալով դեպի աջ այս դեպի աջ) եւ անոր հետ ալ քեզի մասագ կեանք մը պատրաստ է հոս: (Մինչ Հրաչեայ կ'պատրաստուի դորս ելնել բայցանոցին, այս կողմին կ'մտնեն Արօ, Բեշիր եւ Պալմի իրենց նետ բաշխուելով Սիրանոյշի, որ միզեր ի զործ կ'դնի ձողոպրի աւելնց ձեռքին մոլիգնուրեամբ խածնելով զինքը կաշկանդող ձեռքեր: Բեմին մեցեղ յրդերն ուսերեն վար կ'առնեն հրազանները, կ'դնեն մեկ կողմ եւ կ'աշխատին մերկացնել Սիրանոյշը):

### ՏԵՍԻԼ Բ:

Հրաչեայ, Ալօ, Բեշիր, Գասրմ և Սիրանոյշ:

**Ալօ** (Չորս կողմը դիտելով):—Վերջապէս հասանք մեր նոպատակին, շնաշխարհիկ աղջիկ . . . Հիմա Աստուած ալ զայ, չի կրնար խել քեզ մեր ձեռքէն: . .

**Բեշիր.**—Այս չարաձձր աղջիկը, որ տասնութերորդ դարունը նոր կ'բոլորէ, իր գեղեցկութեամբ մեր ցեղապետ Սայիդ պէկի խելքը զլիսէն տարիեր է. . . Այ անիծուած Հայուր, իհանը և ձեր աղջիկներն այսքան սիրուն կ'ըլլան. . .

**Ալօ.**—Եւ այսքան կամակո՞ր, այսքան յանդուգն ըսէ. . .

**Գասրմ.**—Եեզէ Սայիթ պէկին այս անպիտամնին անունն որ կուտայ, մուշն ականջէն կ'ելլէ. . . բայց ասոր հայրն անոնցմէ չէ, որք սպառնալիքի կամ երկիւղի աղջեցութեամբ աղջիկնին կը յանձնին. . . (Սիրանոյշին) Էհ, սիրուն աղջիկ հիմա ամէն բան լմացած է. . . ի զուր դու. զքեզ մի չարչարեր:

**Բեշիր.**—Զիս զարմացնո՞ղն որն է, գիտէ՞ք, սա անթեւ հրեշտակը, որ սաեղծուած է յատկապէս եւ միայն մեր հաճոյքներուն ծառայելու համար, քիչ մը առաջ կ'փորձէր դաշոյն քաշել մէջքէս. . . Մէկ մը հարցնէր իրան թէ Հայ աղջիկն ուր, զաշոյն ուր. . . Հայ երիտասարդները զէնքի մը երես տեսնան նէ՝ օրուան մը ճամբայ կ'փախին, այս քնքուշիկ ապարածը զէնքի ձեռքը կ'նետէ. . . հա՞ հա՞ հա՞ . . .

**Ալօ.**—Իրաւ որ չա՞տ վարժոց ալդէ է Հայը, վախկո՞տ, քծնո՞դ. . .

**Գասրմ.**—Ինչ կ'ըսէք, սակայն, սա աղջկան, որ ամրող ժամ մ'է կ'չարչարէ մեզ եւ չուզեր հասկնալ որ այլեւս ո՛չ թախանձանքը. կ'օգնէ՝ զինքը մեր հաճոյքին ծառայեցնելէ փշկելու համար, ո՛չ սպառնալիքն եւ ոչ ալ ո՛եւ է ուրիշ միջոց. . .

**Սիրանոյշ.**—(Զայրացիոս շեցով).—Վատիր. . .

**Բեշիր.**—Լոէ, շան լակոտ. . . Հիմա հոգիդ կ'առնեմ. . .

**Սիրանոյշ.**—Հոգիս կ'առնէք, այս, բայց ոչ պատիւս. . .

**Գասթմ:**—Սուրոր նայեցէք մէյ մը, տակաւին լեզուն ալ կ'թրջէ. . .

**Ալօ.**—Ե՛, ի՞նչ ե՞նք կեցեր՝ մտիկ կընենք, նախ մերկաց- նենք. . . յետոյ. . .

**Բէշիր.**—(կ'փորձէ Սիրանոյշին գօսին բակել):

**Սիրանոյշ:**—(Կատաղութեամբ են հրեղով). . . Կորիք, գա- զան. . .

**Հրաշեայ.**—(Ճողովրդիմ՝ կիսաձայն) Սրբւաս գլուխս կ'զարնէ. . . : Բնելիքս արդէն վճռուած է, բայց ի՞չպէս ընեմ որ այդ չներուն փոխարէն աղջիկը չզարիուի. . .

**Գասթմ:**—Ե՛, բաւական է այլեւու: (Կը յարձակին Սիրանոյ- շին վրայ եւ կ'սկսին աւելացնել զայն: Գօսին կ'խակին:

**Հրաշեայ** (Հրացանն ուղղելով ցեսի Քրիստու).—Հիմա կարուք քուկդ է, փրկարար հրացան. . . (կ'կրակի):

**Գասթմ:**—Կայ մայրէկ. . . (կ'փոռուի զետին):

**Ալօ եւ Բէշիր.**—Սյո ի՞նչ կ'ոչառնակէ (կ'փորձէն հրացան- ներն առնել զետին):

**Հրաշեայ.**—Հրացանը լեցնելու ժամանակ չկայ. (Կ'իշշէ գօսին աւրձանակը եւ կ'կրակի):

**Ալօւ—Ակր.** . . . անիծուիս. . . գու. . . (կ'իշնայ Գասլիմին վրայ):

**Բէշիր** (Հրացանն առնելով).—Հալլա, հալլա. . .

**Հրաշեայ.**—Ահա քու բաժինդ ալ, (կ'կրակէ աւրձանակը. զնդակը կ'վրիսի): Բէշիրին ձեռքին հրացանը կ'իշնայ):

**Բէշիր** (Հրացեան նկատելով, կ'իշշէ դաշոյնը).—Ա՛, կետ- վուր, գուն իմ ձեռքէս չես ազատուիր. . . (դաշոյնը կ'յարձակի Հրացեային վրայ: Հրացեան ալ կ'մերկացնէ դա- շոյնը եւ մոլեզնութեամբ կը խոյսնայ Բէշիրին վրայ):

**Սիրանոյշ** (Ծփորած).—Սստուած իմ. . .

(Հրացեայ եւ Բէշիրը բեմին մեշտի կը դաշոյնաւար- տին: Սիրանոյշ վայրկեան մը այլայուած կ'դիսէ այդ տես- րանը, եւ սակայն խլոյն դիմքը կ'պայծառանայ ու կայծակի արագութեամբ յաշելով Ալօի մէջէն դաշոյնը՝ կ'յուշ Բէշի- րի ձախ կողը: Դուրսը սմեղ հատաց մը կարձակի):

**Սիրանոյշ.** (Երկրորդ հարուած մ' ալ իջեցնելով).—Մե- սիր, անզզամ. . .

**Բէշիր.** (Քետին փոռուելով).—Սրժանին է ի. . .

### ՏԵՍԻԼ Պ.

Սիրանոյշ եւ Հրաշեայ

**Սիրանոյշ** (Ծունկի յովելով Հրացեային առջեւ).—Ո՞հ, շը- նորհական եմ, աղնիւ պարոն. . .

**Հրաշեայ** (Բովելով Վարդանոյշի ձեռքը եւ ոչի համելով).—Քեզմէ պէտք է չնորհակալ թւալ, թանկագին քոյրիկ, որ մէկ կողմէն ասիթ տուիր ինձ նուրբական պարտականու- թիւն մը կատարելու եւ միւս կողմէն ալ քաշութեան անհը- ման օրինակով մը կեանքս փրկեցիր անխուսափելի մանէն. . .

~~~

### ՏԵՍԻԼ Պ.

Նոյնի եւ Գասթմ

**Գասթմ** (Պառկած տեղին, ջղաձգօրէն եւ կցկտուր).—Գնա- ցէք. . . ըսէք. . . ամենուն. . . թէ. . . աշխարհ. . . փո- խուած է. . .

**Հրաշեայ.**—Աչ, բարեկամ, կ'սիալիս, աշխարհ. . . չէ փո- խուած, դարն է փոխուողը. . . Աշխարհը նոյն անիրաւ աշ- խարհն է, սակայն սարկութեան դարն է որ հրաժեշտ կու- տայ մեղի. . .

**Սիրանոյշ** (Եայելով Գասլիմին).—Կարծենմ թէ ողջ է. . . (Կարելցութեամբ) եկուր կապենք վերքը, թերեւս կընանք փրկել իր կեանքը. . .

**Հրաշեայ.**—Փրկել կ'ուզես կեանքն այն ձիւազին, որ հինգ վայրկեան առաջ կ'սպառնաը ուրիշներու կեանքին ու պատուին:

**Սիրանոյշ.**—Մեր պարտքն է օգնել առօգնականին (կ'զննէ Գասլիմի վերքը): Անողոք զնդակը կուռծքն է մբուած (կ'հանէ բաշկինակն եւ կ'կապէ վերքը: Գասլը ցնցում մը կ'զործէ եւ կ'աւանդէ հոգին) Ա՛հ, թշուառ. . . միուառ, հր- մա՛ միուա. . .

**Հրաշեայ.**—Եւ դաք թշուա՞ռ կ'անուանէք այդ մարդը. . .

**Միւանոյց** (լուսց).—Այո՛, թշուառ մ' է ան, ինչպէս նաեւ թշուառ են բոլոր ասոնց նման անգիտակից էակները, որմնք անպարտ զոհեր են բռնակալութեան եւ զարաւոր խաւարին. . . Դաստիարակեցէք զանոնք, ուղղեցէք անոնց յոսի բարքերը, ներչնչեցէք անոնց մէջ բարիին ու ճշմարտին զգացմունքն եւ պիտի տեսնաք որ ոչ մէջ բանով պիտի տարբերին այսօր լուսաւորեալ յորջորջուող Եւրոպացիէն, մեզմէ. . .

**Հրաշեայ** (իսանդափառ).—Ոհ, պատուական աղջիկ, որքան փոքր կ'զգամ զիս քու անսահման վեհութեան առջեւ ևս ոչնչով չեմ տարբերիր այդ քրդերէն, որմնք քիչ առաջ Հայ աղջկայ մասին կ'պատմէին, թէ նա միայն կը բերու կամազորիկ առարկայ մ' է. . . Այո՛, ես ալ տակաւին կը կարծէի թէ Հայ օրիորդը, Հայ կինը շարժական իր մ' է լոկ, զուրկ բարձր զգացումներէ, զուրկ յառաջաղիմներու ընդունակութիւններէ եւ վերջապէս զուրկ այն բոլոր առաքինի յատկութիւններէն, որուք կրնան մարդս սարկութենէ առաջնորդել զէպի քաղոքացիութիւն.

**Միւանոյց** (Եռանդափին).—Ով ըստու թէ Հայունին կամազորիկ եւ յետամնաց է ու միշտ պիտի զատապարառի յարիտենական ամլութեան: Ինչպիրը հոն է թէ զուք փորձած էք Հայունին նկատել որպէս հասարակութեան անդամ: Ով մատակարարեց Հայ կնոջ, Հայ աղջկան հոգեկան վերտինութեան անհրաժեշտ ատաղձները: Ի՞վ արձագանք հանդիպացաւ Հայ կնոջ, Հայ աղջկայ գարաւոր արտունջին, բողոքին, զայրութիւն: ու պահանջին, երբ անոնք ինեղիչ զտնելով զիրենք պարփակող պատերուն: մէջի մժնուորաք՝ «ազատութիւն» բազմացին. . . Եռն իսկ «ազատական» հովեր առանց հայրն իւր աղջկան, ամուսինն իւր կնոջ եւ եղբայրն իւր քրոջ ամենասարական ազատութիւնները շրուարեցին միշտ: (Բեշիրը կ'երեայ):

**Հրաշեայ.**—Թամակողին, պաշտելի քրարիկ որքան ալ կծու եւ զան ըլլան: այդ նկատողութիւններդ, այնուամնանիւ անոնց մէջ բարբառող ճշմարտութիւնները կ'պատմացնեն զիս. . .

**Միւանոյց.**—Սակայն կ'փափաքիմ որ պատասխաննես ինձ, թէ Հայ կոսով ականջին տակ շարունակ «պարտաւոր ես» պոռացողները երբեւիցէ «իրաւունք ունիս» շշնջացին. . . Պարտականութիւններ՝ առանց իրաւունքներու, այնպէս չէ, բայց ո՞ր արդարութեան, որ ազատութեան աւետարանն է որ կ'թելազրէ այդ. . . (Սյոյ միջոցին Բեշիրը փորին վրայ սողաղով կը մօսենա հրացանելերուն: Միւանոյց եւ Հրաշեայ չեն նկատել զայն: Բեշիրը կ'առնե հրացանելերին մեկն եւ կ կրակ Միւանոյցին վրայ):

**Միւանոյց.**—Ահ. . .

**Հրաշեայ.**—(Իսկոյն դաշոյնը բաշերով կ'յարձակի Բեշիրին վրայ).—Դեռ ո՞ղ ես, զազան, եւ այդ վիճակիդ մէջ իսկ դաւեր կ'ո՞ւիթես. . .

**Միւանոյց.**—Մի՛ զարնէք (եւ կ'հանի կ'բռնէ Հրաշեան):

**Հրաշեայ.**—Թողէք, օրիո՛րդ, նա իբաւունք չունի այլ եւս չնչելու:

**Միւանոյց.**—Հանգիստ թողէք զայն. . . Երբ հնարաւորութիւն ունիս թշնամին անշաս գարձնելու, զայն սպաննելզ աղնաւութիւն: չէ. . . Զինաթափ ըրէ այդ մարդը. . .

**Հրաշեայ** (կ'հանիք Քրդերուն զենքերն եւ կ'լեցնէ ֆիչ առաջուան իր բախսոցը՝ ծառին եւել, որուն մօս կանգնելով ինքն եւ Միւանոյց կ'շարունակէ): Կ'տեսնէք, օրիո՛րդ, զթութիւն կ'քարոզէք զէպի այսպիսիները (ցոյց տառի Բեշիրը), ովն արքանի չեն անոնք. . .

**Միւանոյց.**—Հիմա զուն քեզ երեւակայէ անոնց վիճակին մէջ եւ տես թէ Նոյնպէս չէ՞ր վարուեր արգեօք: . . .

**Հրաշեայ.**—Երբէք Ս.սպետականութիւնն երկու ստէք համականալի է, սակայն երբ զէմինդ պարզապէս արհնախանձ մ' է, զու չես կրնար ուրիշ կերպ վարուիլ. . . Ախ, այս մարդիկը, որ զարերէ ի վեր յաւիտեն ական սպաննալիք մ' են եղած մեր զոյութեան դէմ, Դամոկլէսի սուր մը մեր գրլիսուն վրայ. . . Աշոնք մեզ պարտաւորած են շարունակ գոյութեան ինչպով զրազելու, իսկ զուք կ'ուզէիք որ սէնք Հայ կնոջ ազատութեան մասին մածէինք այդ պայմաններուն մէջ. . .

**Սիրանոյշ.**—Ա՛հ, որքա՞ն խեղճ է այդ ինքնարդարացու մը... և նթագրենք վայրիեան մը թէ դուք շարունակ զբաղած էք գոյութեան խնդրով. սակայն թերմու գոյութիւնը զոր կ'ու զէիք քաշկոտել աշխարհի վրայ, միայն այրերունք էր... : մենք, Հոյուհիներս գոյութեան իրաւունք չունէինք. . .

**Տրաչեայ.**—Ով կ'ժխտէ, օրիորդ, ձեր գոյութեան իրաւունքը.

**Սիրանոյշ.**—Հապտ եթէ այդպէս է, և եթէ դիտէիք որ այդ գոյութիւնները պիտի պահպանուուին բազմագարեան ճիշգերու չնորհիւ, ուրեմն ինչպէս կրլլայ որ ձեր պայքարող բանակին կէսը զինաթափի կընէիք եւ չէիք թողուր որ անոնք ալ իրենց ճիշգերը միայնէին ճերինին, եւ այդպէս կրկնաւ պատկէին ձեր ոյժը, կորովը, եւ առնասարակ գոյութեան րոլոր ազգակները. . . Ինչ կ'ուղէ ժամանակակից Հայուհին ձեզմէ, ոչ ապաքին իր գործակցութիւնն ընդունելու բարեցակամութիւն մը, զոր ի ինսաւէիք եւ կ'ինայէք տակաւին. . . Թիչ առաջ դուք այս անկենդան դիակները ցոյց տուիք եւ փորձեցիք զանոնք բանել պատասխանատու. . . Եթէ մեր պատկերն իրենց իրաւունքները ճանչնային եւ զանոնք պաշտպանել զիտային, ի պահանջել հարկին ցոյց տաւլով մեր զրացիննրուն որ Հայն ալ ընդունակ է կռուիլ եւ մինչեւ իսկ մեռնիլ իր պատույն ու գուրին համար, ըսենք նաեւ իր աղաւութեան համար, այն ժամանակ պիտի չափաւորէին իրենց հանգը. . .

**Տրաչեայ.**—Էսելը զիւրին է, օրիորդ, սակայն ով սովորեցուց Հայուն այդ բաները, որ նա գործազրէր. . .

**Սիրանոյշ.**—Զարմանալիք բան: Ով պիտի սորզեցնէր, եղբա՛յր, կամ ո՞ր ուսուցչի աւանդած դասն այնքան տափաւորիչ է, քան չորսշինք հարիւր տարուան կեանքին դասը. . . Հայր զգալով հանդելձ կեանքի անողոք պահանջը, փորձած չէ իր ձեռքով անօրինել իր ձականագիրը. . . եւ ընդհակառակը, ժողովուրդին անկապտելի իրաւունքներն հետզհետէ ընդլայնելու անզ գոհուած են զանազան իշխողներու, պետք աղաներու, սբրազաններու եւ բոլոր անոնց, որոնք ծած են ժողովուրդի կենսական հիւթերը, շինած են զայն կթան կով մը, բրդուա ոչխար՝ եւ ոչ իսկ անանոց ցոյց տրուած պաշտպանութիւն մը յանձն անսելով զանազան զիշտիչներու զէմ. . .

**Տրաչեայ.**—Կ'կարծէք, սակայն, սիրելի օրիո՞րդ, որ ոչ մէկ բարեփոխուութիւն մտած չէ մեր հասարակական կեանքին մէջ, հակառակ այն բանին որ այդ կեանքին պայմաններն ոչ միայն բարեկառուած չեն, հապա աւելի դժնդակ եւ հեղձուցիչ են դարձած. . .

**Սիրանոյշ.**—Բարեշը շման անմիտելի օրէնքը մեզ վերաբերմար չէր կընաբ բացառութիւն ներկայացնել, Կ'ընդոււնիմ թէ քամիկ մը շարժած ենք տեղերէս. . . մինչդեռ հասած է ճակատագրական բոպէն, երբ մենք պիտի ըսէինք պարտաւոր մեք. . .

**Տրաչեայ (ընդմիջելով).**—«Պարտաւոր ենք», կըսէք, օրիորդ, մինչդեռ քիչ առաջ կ'բողոքէիք այդ խօսքին դէմ. . . Դուք ձեզ հետեւողական էք:

**Սիրանոյշ.**—Այս՛ եւ լիովին, այն տարբերութեամբ միայն որ մինչեւ այսօր մեր ժողովուրդը կ'ըսէր՝ պարտաւոր եմ իմ արեան ու քրափիրի գնով կերպակրելու մեծաւորները, ապահովելու անոնց երշանկութիւնը, եւ զօրացնելու անոնց զիւրքը. —Այսօր պիտի ըսէ «Ա.Լ հերիք է, ես պարտաւոր եմ հոգաչ իմ սեփական բարիքա»: Մինչեւ երէկ կ'խօսէր ըստրիփ նկուն հոգին, այսօր բարձրագոչ պիտի խօսի զրական պարտածանաշութիւնը, պայմանաւ որ պարտականութեան պաշտպան մէջ եւ, քու բառերով ըսեմ, գոյութեան կուտի ըուլոր զիւրքերուն վրայ Հայ մարզն ու Հայ կինը միշտ կանգնած ըլլան քովէ քով, որպէս անբաժան ու անդաւածան զինակիցներ. . . Փոխագարձ գործակցութեան մը միայն կրնանք լիցնել այն անազին վիճը, զոր բացած ենք մեր իսկ ձեռքով. . .

**Տրաչեայ (նառաջելով).**—Այս՛, քանի մը վազրկեան առաջ հոս կատարուած անցքը կենցանի եւ համոզիչ օրինակ մ' էր զօրիկ ապացոյց մը. . . թոյլ առուեք, ուրեմն, ի վարձարութիւն այն հիանալի զասին, զոր աւանդեցիք ինձ հիմա, նուիրել ձեզ իմ սիրելի զաշոյնը, եւ աս երկփող ասրձանակը, որոնք թէ պէտք կուգան ձեզ եւ թէ միշտ պիտի յիշեցնեն, որ իր հոգիին ամբողջ էտիթեամբ զձեզ յարգող ու. . . պաշտող պատանիի մը չնչին նուերն են ատոնք:

**Սիրանոյշ.**—Հաս չնորհակալ եմ, բացց այդ զէնքերը ձեզ ալ պէտք են:

Հասկեայ:—Իրաւ է թէ զինքն անհրաժեշտ գործիք մ' է ինձ համար, ինչպէս եւ այս երկրին մէջ ապլող բոլորին համար, սակայն ես պիտի փափաքէի այսուհետեւ կու քըքիս շատ մօտիկ կրել այն դաշոյնը, որով քիչ առաջ գուք փրկեցիք իմ կեանքը: Մաւաւանդ որ այդ դաշոյնը միշտ պիտի յիշեցնէ ինձ այս թանկագին վայրիկեանները: Իսկ առաջանակներ ձնոք բիրելը երբէք գժուար չէ կամք ունեցաղին համար:

Սիրանյո:—Այդ պարագային հաճութեամբ կընդունիմ Հասկեայ:—Ահաւատիկ: (Ծնարդելով) Սիրանյոյին առցեւ, իր ձեռով դաշոյնը կ'վետեցի անոր զօսիին մէջ եւ առանձնանակն ալ անոր մէջին կապելու ռոպիին ներս կ'մտնեն Գարբիկը եւ չորս ուրիշ երիտարդներ բոլորն ալ սպառագինած):



### ՏԵՍԻԼ Ե.

Նոնի, Գարբիկը եւ չորս երիտարդները

Գարբիկ (իր ընկերներով չին միաւել զիակները).—Առառուած իմ, ինչեւ կ'տեսնեմ... Այս ի՞նչ կ'նշանակէ, Սիրանուի... .

Սիրանյո:—Մի վրդովուիք, Գարբիկը եղանակ (Հասչեայ ոտի կ'եղի):

Գարբիկ (Տասկոն).—Զէ, ըսէ տեսնեմ, այսպէս ուշ ատեն ի՞նչ գործ ունիս այս անծանօթ երիտարարդին հետո: (Հասչեային) Դուք բաեւ, Պարոն, ով ես եւ ի՞նչ կ'նշանակէ այս տեսարանը, սակայն խոկոյն, պատասխանէ: . . .

Սիրանյո:—Սիրելի Գարբիկը, անսկեղի են կասկածներգ... եթէ զիտնայիր թէ ով է այդ քաջ տղան, որ հաղիւ կէս ժամ առաջ կեանքը վտանգի ենթարկելով փրկեց պատիւս ու կեանքս քրդերէն, այն ժամանակ վրդովուելու փոխարէն շնորհակալութիւն պիտի յայտնէիր իրեն եւ գուն ալ պիտի սիրէիր զինքն ինձ պէս... .

Գարբիկ (Զարմացած).—Ի՞նչեւ կըսես, չեմ հասկանար: Այս քանի ժամ է՝ լեռ ու ձոր սաքերն ուս տս կ առած այս բնկերների հետ քեզ կ'վնատինք: Հայրիկը սաստիկ անհանգիստ է քու մասին... .

Սիրանյո (Դիակները ցոյց տալով).—Առոնք թող պատմին քեզ... (Չորս երիտարդները եւ Գարբիկը դիակները տեսնելով կ'ապշին եւ զիրաւ կ'նային):

Գարբիկ.—Դիակներ, . . . Ով են ասոնք:

Սիրանյո:—Եամի ծանօթացէք, վերջը կ'իմանաք ամէն բան... . . (Հասչեային դասնալով) ինզիմ, ծանօթացէք, Պարոն, աս (Գարբիկը ցոյց տալով) հարազատ եղբացը է, իսկ ասոնք (ցոյց տալով չորս երիտարդները) մեր ընկերները:

Հասկեայ (ձեռփ տալով անոնց).—Հրաւեայ Ամստունի, կ'ենափիէն:

Գարբիկ (զուարը).—Ռւրախ եմ... . . բայց կ'աղաչեմ որ ամէն բանէ առաջ պատմէք ինձ այս գէպքը:

Չորս երիտարդները.—Այո՛, այո՛, հեռագրքիր է:

Հասկեայ.—Շատ կարծ է պատմութիւնը: Ես սրորդութենէ կ'գանացի: Ճիշտ այս եեղ հանգիսկեցայ Օրիորդին առեւ անգումին ահա այդ Քրդերուն կողմէն: Հարկ եղաւ դիմել զէնքի միջնորդութեան եւ խաղաղութիւնն արիւնով ձեռք բիրել:

Չորս երիտարդներ.—Ե՛ղձ Սիրանոյշ... . .

Սիրանյո:—Ասկէ վերջ «խեղձ» չէ Սիրանոյշը:

Գարբիկ.—Շարունակեցէք, Պարոն Հրաչեայ, կ'աղաչեմ:

Հասկեայ.—Շարունակելու բան մնաց այլիւա:

Գարբիկ.—Բայց ի՞նչպէս սպանեցիք այս հերոսները:

Հասկեայ.—Միայն երկուքը ես սպաննեցի: . . .

Չորս երիտարդներ.—Կեցցե՞ս, քա՞ջ աղայ:

Սիրանյո:—Լոկցէք սակայն... . . ա՛խ, Գարբիկը, հոռըլալու էիր, որ հոգիգ պայծառանար եւ համոզուէիր որ կարմէ սիրել այսպէս քաջերը:

Գարբիել.—Դիտեմ, հոգիս, զիտեմ: Բաւական է որ պարոն Հրաշեան կւնափի զիւղէն է... չէ որ մեր Հնչակեան զարծի ընկեր թափառականը հրացմունքով կ'նկարադրէր կենափիցի երթառարդաց քաջութիւնները:

Միանոյն.—Հա՞ ։ Զիմա կ'ալշեմ, կ'յիշեմ. . .

Գարբիել (Հրաչեային).—Բայց ինձ հետաքրքիր էր զիտեալ թէ ինչո՞վ վերջացաւ այս տուամբ:

Հրաչեայ.—Երբ երկու քրդերն զնուականար ինկած էին, երբորդին հետ դաշոյնով հաշիւնիս մաքրել հարկադրուեցանք: Կեանք ակնյայտնի վտանգի մէջ էր եւ ահս ձեր քոյրը, որու անունը Սիրանոյց ըլլալն ալ հիմա ձեզմէն լսեցի, խլեց ընկած քրդերէն միոյն դաշոյնը եւ երկու ուժգին հարուած սերով վերջ տուաւ վտանգաւոր մրցակցիս կեանքին: Ատկէ վերջն էր որ, ի յիշատակ մեր այս նշանակալից հանդիպումին, դաշոյնս ու տարձանակս իմ ձեռքովս կ'կապէի, որպէս չնչին նուէր մը, օրիորդին մէջքը, երբ դուք վրա հասաք. . .

Գարբիել.—Թոյլ տուէք, ուրեմն, եղաւարական ջերմ համբոյր մը դրօշմել ձեր ճակարին ի փոխարէն ձեր միծ երախտիքին. . .

Հրաչեայ.—Ուրախ եմ յայտնելու, որ Հնչակեան ընկեր մէ զձեղ ողջագուրողը, (կ'գրիախառնուին եւ կ'համբուրունուին):

Գարբիել (յուզուած).—Մարդիս, սիրելի ընկեր, ինչպէս կ'աեսնամ ընկեր թափառականի ցանած սերմերը արգաւանդ հող են գտած ձեր մէջ: Ատոր հետ մէկանդ կընաք վտանգիւալ, որ քոյրո ալ անոր առաջին յարգողներէն եւ ընկերուհիներէն է: Աւստի կարծեմ ոչ ոք կ'արգիլէ զձեղ ընկերական սիրալիք համբոյըներով նուիրադործելու ձեր. . . դիտակցութեան գաշինքը:

Միանոյն.—Հապարտ կ'զգամ զիս համբուրելով պարտաճանաչ Հնչակեան ընկերոջ մը ճակատը (կ'համբուրէ Հրաչեայի մակար. Ա.Ռ.Ջ.Ի. ԶԱՆԴԱԿ.Կ.):

Հրաչեայ (Առյևսիս, սասիկ յուզուած)՝ Պոխազարձարար, պաշտելի ընկերուհի, եւ մող այս բոպէն անմոռաց մնաց մեր մէջ. . .

(Դրսէն կ'լուրի հրացանի մը ձայնը, չորս երիտասարդներն իսկոյն դուրս կ'վագեն հրացան ի ձեռին):

Գարբիել.—Այս ինչ էր:

Հրաչեայ.—Ի՞նչ պիտի ըլլայ. . . Հայաստանի ո՞ր կողմը զսուիր հրազէնի անիծեալ բոմբիւնը եւ ո՞ր բոմբիւնը Հայու մը կեանքը չի քաղեր: . .

(Կրկին դրսէն հրազէնի ձայններ):

Միանոյն.—Ի զէ՞ն, ընկերներ, փիլիսոփայելու ժամանակ չէ: Թերեւս օգնութեան կարօտ կեանքեր կ'սպասեն մեզ: . .

(Երկին ալ հրացանները ձեռները դուրս կ'երթան): ԱՌԱՋԻՆ ԶԱՆԴԱԿ.Կ

Ա. Ռ. Ջ. Ա. Վ. Ա. Յ.

## ԵՐԿՐՈՐԴ Ա. Ր Ա. Ր ՈՒ Խ Ա Ծ

Բեմը կ'ներկայացնէ եկեղեցոյ գալիքը: Խորէ՝ եկեղեցոյ դուռը կիարաց: Աշ ու ձախ՝ Խոռեր: Տապահարարեր: Դրան ձախ կողմն աղբիւր: Մէջ լեռ մէջ կ'լուրի ժամերգութեան ձայններէն է: Զախարիովի տապահարարի մը վրաց ևաստ է Գարբիելի՝ տիտոր, մուղղադ:



ՏԵՌԻ. Ա.

Գարբիել.—Շատ տարօրինակ է ամերիսի հոգեբանութիւնը: Դուք բան գործ չունիս՝ գնա աշխատիր անոր համար՝ տանջուիր, կոռուիր, զոհէ անոր համար ամէն բան, որպէս զի հասարակութիւնը խելքի զայ եւ իր չարն ու բարին ձանչնայ: Եւ երբ կ'կարծես թէ կըցած ես զայն գիտակցութեան բերել, ահա մէջանդ կ'ելլէ մեր վաշխառու եւ ազգագաւ-

քահանան եւ երկու բառով տակնուվրայ կ'ընէ ամբողջ աշխատանքդ. . . Նոյն այդ քահանան է ամբողջ գիւղի դժբաղ-  
տութեան զիմաւոր պատճառներէն մէկը, նա' է որ մէկ կող-  
մէն իր վաշխառութեամբ եւ միւս կողմէն Սայեր պէկին  
հետ ձեռք ձեռքի տուած, քաղաքականապէս կ'քանդէ գիւ-  
ղացւոց տունը. Բայց ժողովուրդը դարձեալ կորօքէն  
կ'հսազանդի այդ տիբահամբաւ սեւազլիխն, որով աղա-  
տական գործը հետզհետէ կ'գժուարանայ. . .

ՏԵՍԻԼ. Բ.

Գաբրիել եւ Պառա

Պառա.—(Աջևն մէնեղով կ'դիմէ դկափի եկեղեցի, նկատե-  
լով Գաբրիելը՝ կանգ կառնե եւ հարցական հայեացը կը  
ձգէ անոր վրայ) Բարի լոյս, ո'րդի:

Գաբրիել. (ոսիի եղեղով կ'համբուրէ Պառալին ձեռքը)  
Աստուծոյ բարին, մայրի'կ. . . ինչո՞ւ ես ուշացած այսպէս. հի-  
մա պատարագը կէս կ'ըլլայ. . .

Պառա.—Էյ, օղուլ, ինչ ըսեմ. աղօթքի սիրտ ալ մեա-  
ցած է քովս. . . մեր կեանքն ալ ամենօրեայ պատարագ մը  
չէ միթէ. . . Քրիստոս տէրը անգամ մը խաչուեցաւ գնաց,  
մենք իսէ ամէն օր կ'խաչուինք. . .

Գաբրիել.—Ասփուած ողորմած է, մայրի'կ, հոգ մըներ...

Պառա.—Ասփուած ողորմած է. . . հա, օղուլ, ողորմած  
է Սայիդ պէկին համար, մեր տէրտուն համար, մեծաւոր-  
ներուն համար. . . խուռապան ըլլիմ, Ասփուած, օղորմու-  
թեանդ (այժերն երկինք ձգելով եւ երեսը խաչակնելով),  
ամէնքը զօրաւորին կողմն են, հէջ օլմազսա դուն ալ քիչ մը  
մեղի օդնէ, ինչ կ'ըլլա՛ս, մենք ալ մեղք չենք. . . հալլա  
հալլա. . .

Գաբրիել.—Ինչպէս կ'տեսնեմ, վշտացած ես, մայրիկ,  
ինչ է եղեր:

Պառա.—Տահա ինչ պիտի ըլլէր, օղուլ. . . մեր սա  
օնազդէօս տէրտէրը օնալս մարեց, ահա՛, ձեռուիս ծոցս թո-  
ղեց. . . Ծէր Ասփուած (երեսը խաչակնելով), խուռ-  
տուխամ ըլլէր, ըլլին փրդէր, տունն աւրէր, օր զիս ըս-  
հալլը չի ձգեր անասփուածը. . .

Գաբրիել.—Խէր ըլլա՛ մայրի'կ. . .

Պառա.—Ի՞նչ խէր, ի՞նչ կ'ըսեմ. . . մեր ալեւորը մե-  
աւ նէ, եկաւ թաղեց էս տէրտէր օլամաղը. . . Կողոպուտը  
տուի, օղուլ, ալեւորին էղած չեղած լաթերը. չարուխը,  
թիւթիւնին քէսէն՝ բոլորը մէկաեղ պօղչա կապեցի, ժամկո-  
չին հետ զրկեցի աէրտէրուն. . . ի՞նչ ընեմ, օղուլ, ձեռքէս  
էկածն աղքան էր, փարա չունէի որ տայի. . . Հալս չէր  
գիտէր ինքը. . . Էփէյի վախիթ անցաւ. ձայն մը չելաւ, ես  
ալ կարծեցի թէ խաթրը իսօ եղած է. . . դուն դուն ես,  
Տէր Դուկաս, մուտեր մի խմեր, էլիր տէֆթէրիդ մէջը գրէ  
քի 10 զրուշ թաղողչէք կ'ուզեմ. . . Ոտքը տունէս կտրած  
էր ա. . . օր մ' ալ աեսնամ պլպր'սթ չոքաւ եախայիս. . .  
«Տասը զրուշ պարտք ունիս, ինչո՞ւ չես տար» կ'ըսէ, կ'լսես. . .

Գաբրիել.—Էյ, վերջը

Պառա.—Ի՞նչ պարտք, ի՞նչ բան, կ'ըսեմ. «Զես զի-  
տեր, կ'ըսէ, գիմաւորդ թաղեցի նէ ես քու քէօլէ՛դ էի,  
կ'ըսէ»: Աղաշանք, պաղտատանք, ո'տք, ձեռք—փարա չրաւ...  
Հօխա մը բուրգ ունէի՝ տուի, առաւ ձէխնէմ եղաւ. . .

Գաբրիել (զայրացլու).—Բայց ի՞նչու տուիր, մայրի'կ:

Պառա.—Զիտէմ կ'ըլլայ, օղուլ, այս ժամանակ տահա  
անէծքէն կ'վախնայի. . . Զըլլա՛տէ, զիս անիծէ ըսի. . .

Պառա.—Հիմա անէծքէն չի՞ս վախնար:

Պառա.—Անէծք հը. . . գլխուն փարատի իր անէծքը. . .  
Ալ հողի հաւատք կ'թողնեն մարդուն քով. . . Անէէ վերջն  
այնքան գնաց եկաւ. այնքան երեսը սեւացուց, որ այդ տա-  
սը զրուշին տեղ 100 զրուշի մալ առաւ, կենէ աչքը չկշտա-  
ցաւ. . . վերջը վերջն եկաւ երկու հատ այծս եւ մէկ  
չէրին առաւ տարա՛. . . Ախ, տղա՛ս, ինչ այծեր էին  
գիտե՞ս, հոգուս պէս կ'սիրէի. . . Շն, հարա՛մ ըլլէր պօլամ.. .

(Եկեղեցին կ'լսուի ասրիաւզի բարձր ձայնը՝ «Աղա-  
տութիւն եղբարց մերոց գերելոց եւ չորի. . .» եւ այլն).

Պառա.—«Առաքելոց» կ'ըսեն, աղա՛յ. . . երթամ. . . աչ-  
քս քէօնար, «Առէք կերէ թին» չհասայ. . . (շատ յայլերով  
կ'մէնէ եկեղեցի):

ՏԵՍԻԼ Դ.

ԳԱՐԵՒԹԻՒՆ

Գարեւթիւն.—Մինչեւ որ դանակն ոսկորին չհասնի՝ զայրոյթը չի պոռթկար, մեր ժողովրդին մէջ... Այս պառաւը Թորոյնց Վառեկ-Մաման է, որ չափազանց բարի ու ժամանէր կին մէր եւ սակայն կատարուած անսրգարութիւններն եկած յեղաշրջած են իր ներքին աշխարհը.՝ ե՞րբ պիտի ընդհանրանայ այդ յեղաշրջումը... .

(Կ'մէնէ Հրաշեայ յանի մը զիւղացիներ.ւ հետ, որոնք Գորդիլը բարեւեղով եկեղեցի կ'մէնէն. Հրաշեայ կ'մնայ).



ՏԵՍԻԼ Դ.

Գարեւթիւն եւ Հրաշեայ

Հրաշեայ.—Ի՞նչ կ'ըսես, ընկեր Գարեւթիւն, չարժեր ցոյց մը կազմակերպել.

Գարեւթիւն.—Ցոյց ընել. . . Չես կարդացած լուսդոնէն եկած շրջաբերականը, որով Հնչակեան կեդրոնն ամնակորուկ կերպով կ'հրահանգէ Տաճկաստանի բոլոր մասնաձիւդերուն, որ հեռու կենան արկածախնդիր ցոյցերէ... որովհետեւ ցոյցերը մէկ կողմէն աղէտներ կրնան յառաջ բերել, երկիրն աւերել, մեր ուժերն յումալէտս սպառել եւ միւս կողմէն ալ ժողովուրդը բացասաբար տրամադրել գէպի յեղափոխութիւնը. . .

Հրաշեայ.—Կ'յիշեմ, մենք ալ ստացանք այդ շրջաբերականները, բայց ըստ իս ցոյցերն իրենց օգտակարութիւնն ալ ունին. . . ցոյցերով թէ՛ կեսնքի եռուզեռ մը կ'ստեղծուի, թէ եւրոպական պետութեանց ուշազրութիւնը կ'կեդրոնացնենք Հայկական խնդրին վրայ եւ թէ օգնութիւն ստանալու գործը կ'զիւրանայ... առանց ցոյցերով քեզի խոշոր գումարներ կ'նաւիրէ. . . չես գիտեր մեր ազգին հոգեբանութիւնը:

Գարեւթիւն.—Զարպաշար կ'սխալիք, ընկե'րո Ցոյցերով եռուն կեանք մը կ'ստեղծուի, կ'ըսես. ի՞նչ ընեմ այն եռու զեռը, որ ձեռք պիտի բերուի հազարաւոր կեանքերու եւ նիւթական ահազին զոնոլութեանց գնով. . . արտաքին, մակերեւոյթային երեւոյթներով ինքնաշնջան գիմելը քաղաքական մեծ ոճիր մէէ, որկէ կօգտուի ընդհանուր թշնամին. . . Մէկ մը հայեացքդ զարձուր գէպի Վասպուրական, գէպի Տարօն, դէպի Բարձր Հայք եւ վայրկեան մը երեւակայութեանդ առջիւ պատկերացուր այն հազարաւոր մարած օճախները, ածխացած զիւղերն ու աւանները, որոնք ահուլի հեները, ածխացած զիւղերն ու աւանները, որոնք ահուլի հեներն են մասնակի ցոյցերուն. . .

Հրաշեայ.—Հակառակ անսպարտելի քաջութեանդ, այդքան կասկածով կ'խօսիս մեր խմբերու մասին. . .

Գարեւթիւն.—Միսալ չհասկցուինք, ես կ'հաւատամ որ 20—30 սպառազէն յեղափոխականներ, փոքրաթիւ հրոսակախըմբեր կրնան հիանալի քաջութիւն ցոյց տալ անհամեմատ մեծ թուով թշնամեաց գէմ, բայց երբ օր մ' ալ այդ հերոսները կ'ապաստանին կովկասիան ազատ լեռները, Պալքաններն ու այլուր, այն ժամանակ ահա վայրը կուգայ մայրենի երկրին կառչող Հայաստանցի գլխուն. . .

Հրաշեայ.—Մակայն Եւրոպան ցոյցեր կ'ուզէ մեղմէ. . .

Գարեւթիւն.—Ի՞նչ Եւրոպա, ի՞նչ Սմերիկա, եղբայր. . . ատոնք լողորն ալ հայասէրի զիմակին տակ մեր երկիրը ծիկծուիկ ընելու առիթին սպասող գայլեր են. . . Այո՛, Եւրոպան կ'զրացի մեր ցոյցերով, սակայն իր քաղաքական ու անտեսական նուածումներն առաջ տանելու համար. . . Ես, բաւական է, որքան այդ դառնազգեստ գայլերը շահագործեցին մեռ հաւատքը, մեր արիւնը եւ մեր զտաք. . . Եւրոպան մեր երկրին զիմակաւոր գայիմն է եղած միշտ. . . Ի՞նչ, մենք ջարդինք, մենք բայցայուինք, մենք փճանանք, որպէսզի եւրոպական այս կամ այն պետութիւնն իր ծրագրած արտօնութիւններն ստանայ թիւրքիոյ անքաղաքագէտ վարիչներէն. . . Օ՛, ո՛չ, մենք թիւրքիոյ թշնամին չենք ու չպիտի թողունք որ այս գեղեցիկ երկիրը զառնայ քարիդալիսթ ու նենդաւոր

Եւրոպայի դիւային շահատակութեանց ասպարէզ. . . Ահ, Եւրոպա, այդ պոսնի կը, որ իր կիրքերուն յաղուրդ տալու համար բնդունակ է ոտնակոխ ընել ամէն սրբութիւն. . . (Կ' մտնէ Սիրանոյշ)

~~~

## ՏԵՍԻԼ Ե.

Հրաչեալ, Գաբրիէլ եւ Սիրանոյշ

Հրաչեալ.—Ահա օրփորդն ալ, տեսնենք նաև ինչ կարծիք ունին.

Սիրանոյշ (ողջունելով).—Ի՞նչ է դարձեալ. Գաբրիէլ. . . նորի՞ն ցոյցերու մասին կ'վիճիք:

Հրաչեալ.—Ճիշտ գուշակիցնք, սիրելի օրփորդ, ձեր եղբայրը կ'աշխատի խորտակել իմ կուռքերս. . .

Սիրանոյշ.—Որո՞նք են ձեր կուռքերը:

Հրաչեալ.—Օրինակ՝ ընկեր Գաբրիէլի կարծիքով Հայկական Խնդիրն առանց Եւրոպայի ալ կրնայ լուծուիլ. . .

Գաբրիէլ (աշխայով).—Ի՞նչ ըսել է «կարծիքով»։ ո՞չ թէ կ'կարծեմ, այլ համոզուած եմ, սիրելի ընկեր, որ Հայկական Խնդիրն ուրիշ բան չէ, եթէ ոչ ոսկեզօծ կոռուպինձոր մը Եւրոպայի դիւանազիտական սեղմանին վրայ, որ կ'ծառայէ շահախնդիր Եւրոպայի յեաին մտքերուն եւ զոր լուծել անհնար է առանց համաժողովրդական ցասումի բոնկուելուն՝ ընդգէմ տիրող բռնապետական Ռէժիմին. . . Այս ընդհանուր ապաստամութիւնն է միայն, որ կարող պիտի ըլլայ վճռել եւ Թիւքիոյ եւ Հայաստանի ճակատազիրը՝ յօդուտ Օսմանցիներու, յօդուտ մեզ. . . Տառապանքի այս երկիրը տառապողներու ջանքերով պիտի փրկուի, միայն տառապողներու երջանկութեան համար. . .

Հրաչեալ.—Հապա Անգլիան, հապա հանրապետական Ֆըրանսա՞ն. . .

Սիրանոյշ (Դաշոյինը մերկացնելով եւ ցոյց տալով).—Ահա մեր Անգլիան, ահա՝ մեր Ֆրանսան, ահա՝ մեր Փրկիչը. . .

Ասկէ դուքս ես բարեկամ չեմ ճանչնար. . . Ո՞չ ո՞չ. . . «Անգլիոյ մարտանաւ երը Տարօն չեն բարձրանար» եւ ոչ ալ Ֆրանս սացոյ մնամէջ ճառերը մեր պատմական վէրքերը կրնան դարմանել. . . (Դաշոյինը տեղը կ'ունի):

Հրաչեալ.—Մակայն ընկեր Գաբրիէլը մեզի չըսաւ տակաւուն թէ ի՞նչպէս կրնայ ընդհանուր ցասումը բռնկել, քանի որ Հնչակեան կուսակցութիւնը դէմ ըլլալով բռնի միջոցներով զբամ հաւաքելուն, ցոյցերուն ալ զէմ է, իսկ առանց ցոյցի մեր հարուստն իր քսակը չի բանար. . . Սրդ, ինչո՞վ կ'պատրաստուի ընդհանուր ապատամբութիւնը. . .

Գաբրիէլ.—Թէնի՞մ այս ոսկիին վրայ, որ ձեռք պիտի բերուի հար սպատ ժողովրդի լաւագոյն զաւակներուն կուտառուելով. . . Դու գիտակցութեան բնը ժողովրդային զան դուածը, մարզէ մնոր հոգին, Մեծ Գործին պահանջը զգացուր անոր եւ պիտի տեսնես որ երբ ահեղ հատուցման ժամն հնչէ՝ «Բարեկըն Սբրահմամու որդիք պիտի ծնին». . . Համբերատար աշխատանքի մէջ պիտի կայսնաց մեր յաջողութեան գաղանիքը. . .

Հրաչեալ.—Դիցուք թէ Հնչակեան կուսակցութիւնը ցոյցերէն վաղ անցաւ, հապա միւսները, որ կ'շարունակեն. . .

Գաբրիէլ.—Մեր պարտքը պիտի ըլլայ զգուշացնել բոլոր կուսակցութիւններն ալ այդ կործանարար ընթացքէն։ Ատոր համար ալ մենք հոգւով պրաով պիտի ձգտինք իրական համերաշխութիւն մը դոյցնելու զանոզան կաղմակերպութեանց միջեւ, եթէ երբէք միութիւն մը անհնար զանայ. . .

Սիրանոյշ.—Հնչակեան կեղրոնի վերջին շրջաբերականին մէջ ամենասանկեղջ չիշտով մասնանշուած է Միութեան կամ համերաշխութիւն խնդիրը, եւ հրտանգած է լուրջ բրօբականտ մզել թէ Հայերու եւ թէ մեր հայրենակից Թուրքերու եւ Քրդերու մէջ, հասկցնելով անոնց որ մեր ամէնուս միակ թշնամին Բանապետութիւնն է եւ թէ բռնապետական ռեժիմին տապալմամբ վերջ պիտի դրուին մեր գժրախտութեանց. . .

Հրաչեալ.—Ահ, որքա՞ն զժուար է, որքա՞ն զժուար է. . .

Գաբրիէլ.—Դժուարութեանց յաղթելուն մէջ է մեր արամսիքը. . .

Հրաշեայ.—Ամենացաւալի պարագան հո՞ն է որ մեր հայրենակիցները Հայ Յեղափոխական շարժումները նկատած են որպէս նեղ ազգայնական եւ հակածողովրդական շարժում մը. . .

Գաբրիել.—Ամէն պարագայի մէջ մենք պէտք է հասկցնենք՝ մնր թուրք եւ Քիւրտ հայրենակիցներուն, որ մեր կախն ո՛ եւ է ժողովրդի դէմ չէ, հապա՛ բռնապետութեան. . . Մեր շարժումներուն տարբեր բնաւորութիւն են տուած երկրին թշնամիները, դիմամբ, որպէսզի վիճակակից ժողովրդներու փոփաղարձ ատելութեան, չնորհիւ բո՞ւ ապետութեան դիրքն անսասան մնայ. Սակայն մենք պիտի քարողնք, պիտի փաստենք, պիտի հաստատենք, որ մեր պահանջած քաղաքան ու տնտեսական ազատութիւնը բոլոր ժողովրդներու համար է հաւասարագիւ. . . Մենք պիտի ժխտենք մէկ ցեղի տիրապետութիւնը միւսներուն վրայ եւ երբ որ մեր երկիրը զառնայ ուամկավար սահմանադրական պետութիւն մը՝ հաւասարութիւնն ու արդարաւթիւնը պիտի տիրեն ամենուրեք եւ ամենքին համար. . .

(Եկեղեցիկն կ'յուրի «Միայն սուրբ միայն Skr» եւն.)

Հրաշեայ.—Արդարութիւն, հաւասարութիւն. . . Աստուածիմ, որքան զոհներ կ'պահանջուին մէզմէ այդ զրութիւնն ստեղծելու համար. . . կարծես ճակատագիրը վճռած է այս գժբաղու երկրին ազատութեան հիմերը մեր դիմուսեերով քարձրացնել. . . Մուխերնիս մարաւ՝ կոտորուելով, աքսուուելով, բանարկուելով. . . տնտեսագիւ քայլքայուողն ալ մենք. . . եւ այսօր կրկին կը հրաւիրուինք զոհելու մեր վերջին կարողութիւնը, որպէս դի մեր հայրենակիցները մեր արեան զնով բարւոք կեանք ունենան. . .

Ալրանց.—Հապա ի՞նչ կ'ուղէիր. . . Ալ ի՞նչո՞ւ Հայն Արեւելքի Զուիցերիացին են անուանած, որպէսզի վաս պահելով արեւելքին օճախը՝ հոն արծաթձենք արեւմտեան քաղաքակրթութեան համաճարակ հուրը. . . հո՞գ է մնր կոչումը. . .

Հրաշեայ.—Է՛ն, օրիորդ, դու բան զործ չունիս գնա Թուրքին կամ թրուն հասկցուր այդ բարձր զաղաքալիներն

եւ կ'տեսնես որ վազն ընդհանուր թշնամու դէմ ծառացած վայրկեանիդ առաջին խոչընդոտներն անոնք պիտի հանդիսանան. . . Կեանք՝ աչքիդ առջեւ է, ամէն օր կը տեսնես թէ ինչպէս թուրք կամ Քիւրդ հարստահարուած գիւղացու շահերը պաշտպանելու միջոցիդ, նոյն այդ հարստահարուածներն են որ զքեղ կ'զրկենք զիւղելու պաշտպանելու հնարաւորութեանքն. . .

Գաբրիել.—Հերոս ժողովուրդներուն ճակատագիրն է այդ. . . Սակայն կուղայ ժամանակ, երբ նոյն այդ Թիւրք կամ Քիւրդ ժողովուրդի պարտաճանաչ զաւակները կ'ըմբռնեն երողութիւններն եւ հոյակապ երախտագիտութեամբ կ'աներու մահացնեն քու ջանքերուդ արդիւնքը. . . Ս.յն ժամանակ— եւ վաստահ եմ թե հեռու չէ այդ ժամանակը— Հայ ժողովուրդոյ ճակատաբաց կ'կայնի եւ կ.ըսէ «Հիմա կեանքը ցոյց տուեց, որ Հնչակեան կուսակցութիւնն եւ բնդհանրապէս Հայ ժողովուրդը Թիւրքիոյ ամենամնառուէր բարեկամն են, Թիւրքիոյ բաղկացուցիչ տարբերուն ազատագրական գործին ճշմարիտ ունվիրան. . .

(Եկեղեցիկն կ'յուրի «Երկիւղիւ եւ հաւատով յառաջ մատիք» եւն.)

Հրաշեայ.—(Ժիուր) Ո՛հ, որքան երջանիկ պիտի զգայի զիս, եթէ համոզուած ըլլայի, թէ օր մը օրանց տղիտութիւնը պիտի վերնայ եւ մեր հայրենակիցները պիտի կրնան գանազանել իրենց բարեկամն ու թշնամին. . . Սակայն երբ կ'անասամ, որ մեր բոլոր հայրենասիրական քայլերն ոճիրներ կ սեպուին, մեր Մուրասները, Ժիրայրները, Մարտիկները, կամ Ափրիկէի խորերը կ'ամշն իրենց թանիազին կեանքը, կամ կախաղաններու վրայ կ'մարի անոնց արեւը, կամ զընդակախորով կ'ըլլանու եւ կարեկցութեան, զարթնումի, զնահատութեան նշոյն անգամ չերեւար անոնց մէջ, զորս փրբելու համար պատուական ժողովուրդ մը կ'զոհուի. ահա այդ բոլոսքը զիս կ'մզն զէպի ծայրագոյն յունեսութիւն. . . Եկեղեցիկն կ'յուրի «Լցաֆ ի բարութեանց նոց Skr» եւն.)

Ալրանց.—Սակայն մի մոռնար, սիրելիդ իմ Հրաշեայ, որ Թուրք ժողովրդի ծոցին մէջ կ'կաղմակերպուի նոր երի-

տասարդութիւն մը, որուն վիճակուած է բեղմնաւոր եւ յուսալից ապագայ մը... Որքան որ թանձր ըլլայ մեր հայրենակիցներուն հոգին պարփակող խաւարը, այսուամնային պատութեան սրբազն լրյաը պիտի թափանցէ այդ կեղեւն եւ վաղը մննք մեր քովիկը պիտի տեսնանք յառաջադէ, մ բանակ մը, կազմուած թուրքիոյ զանազն ընդդիմազիր տարբերէն, որոնք ահագնորէն պիտի որոտան բանապետութեան երեսն ի վեր վճռական մարտահրուէրը...

**Հրաշեայ.**—Բայց ե՞րբ պիտի զայ այդ օրը... ես կ'վախնամ թէ «մինչեւ որ առուն ջուր գայ. զորան աշքը ելլէ...» Մինչեւ որ մեր հայրենակիցներն այդ գիտակցութեան գան, թերեւս մեր հոսն ալ չմնայ թիւրքիոյ մէջ... Ախ, ուր էին մեր հայրենակիցները, երբ Հայ ժողովուրդը միայնակ համախմբուած Հնչակեան ապստամբական զրօշին տակ՝ Զէյթունի եւ Սասունի խրորխտ բարձունքներուն վրայ օրհասական անհաւասար կորի. կ'մղէր համրային թշնամու դէմ... ուր էին անոնք, ինչո՞ւ հրապարակ չելան՝ միացնելու իրենց ոյժու ու ձայնը մերինին...

**Գարդիլ.**—Բայտ հոգ մի ըներ, այն Հայը, որ անյիշև ժամանակներէ ի վեր՝ արեան կոհակները ճեղքելով՝ միշտ խոյացեր է զէպի բարօրութեան կայանը, վստահ եղիր որ ասկէ վերջն ալ. որքան մոնչայ կեանքին ովկիանսար, որքան որոտայ քաղաքական մթնոլորտը, որքան ալ բռնապետութիւնը կրկնապատիէ իր արհաւ իրքները, մննք կրկին կանք ու պիտի մնանք, մինչեւ որ ողջունենք ստհմանսպական ազատ թոհրքիոյ արշալոյաը... Իսկ թէ ինչո՞ւ Զէյթունի եւ Սասունի Հնչակեան ապստամբութեանց հանդէպ անպարտածնաաչ գտնուեցան մեր հայրենակիցները, ասոր պատճան ալ մասամբ այն է, որ ցարդ մեր ազատական շարժման ուրիշ բնաւորութիւնն կ'արուէր, իբր թէ Հայերը Հայկական թագաւորութիւն կ'ուզեն եղեր ստեղծել... Այդ հեքիաթին հեղինակներն ալ դարձեալ բռնապետութեան պնակալէզներն էին, որպէսզի ոչչայ տարբերը մեր զէմ լարեն... Բայց երբ զանոնք համոզենք որ հայերն հազար անզամ գերազա կ'համարեն ուսմկավար սահմանադրական թիւրքիա մը ու եւ է

Հայկական թագաւորութիւնէ, այն ժամանակ թերեւս թուրքերն ու Քրդերն առաջինն ըլլան, որ համբուրեն մեր յոդքատանջ ճակատը եւ մեզի հետ ձեռքի ու սիրտ սրտի տալով՝ մեր ամենուս համերաշխութեան եւ ազատութեան մէջ վնտուն Հայրենիքի բախտը...

**Սիրանոյ.**—Ուրեմն, միաբերան գոչենք՝ Կեցցէ Աղգերու-

Համերաշխութիւնը:

**Երեմ** միասին.՝Կեցցէ Համերաշխութիւնը...  
(Եկեղեցիկն կ'լուրի «Որ օրհս զայնոսիկ» եւն. : Կ'մտնի զիւղացի մը:)

~~~

## ՏԵՍԻԼ Զ.

Նոյնի եւ զիւղացի մը

**Գիւղացին.**—(Հրաշեային) Ընկեր Հրաչեայ, Մելիքը խնդրեց որ խոկոյն զինքը տեսնիք:

**Հրաչեայ.**—Երթանք, այս՛: (Ամենիլ կ'երբան: Եկեղեցին կ'լուրի «Խակզբաննեկ եր բանն եւ բանն եր առ» եւն. : Բեմը վայրկեան մը դատարկ կը մնայ):

~~~

## ՏԵՍԻԼ է.

Պատառ եւ Մերուկ

**Ներուկ.**—(Եկեղեցիկն դուրս զալով կը նսի տապանաւայի մը վրայ, համերիչը բաշելով) Ովկ Տիրուկ, դուն աշխարհի խաղաղութիւն տառ... (Եկեղեցիկն կ'կլնէ Պատառը ձեռնադիային կորնած):

**Պատառը** (Ճեռուկին) Օղորմի Ասֆած:

**Ներուկ.**—Օղորմի ծնողացգ, մա՛մա, ի՞նչ կընես, աղէկ ես:

**Պատառ.**—Ի՞նչ գիտեմ, օղուկ, իշթէ կ'ապրինք կէօյէ...

**Մայրիկ** Ասֆածամարը հոգիս ալ շատներ՝ ազատիմ...

**Ներուկ.**—Ի՞նչ է եղեր, մա՛մի՝ նորէն բան մը կայ հա՛:

Պատաս.—Ի՞նչ պիախ ըլլայ, ճանրըմ, աշխրքին չի վեհ փըրթեր է, ի՞նչ խալթ է ըրեր. . . լսեցի՞ր շանդակոս Սայիս պէկին մէրթիթթէ. . .

Ծերուկ.—Զէ, գու. լսեցի՞ր.

Պատաս.—Հըպը չէ. . . Ադ քօփակը կ'ուզէ քի ֆախիր ֆուխարան բանը-գործը թողնէ տէ՛ իր համար խօնախս մի շինէ. . . Է՛հ, աէր Ասփա՛ծ (երեսը խաչակինելով) գլխուն փի ինչալլահ, մէջը չնթուկելու. արժանի չըլլա՛յ. . .

Ծերուկ.—Հըպը Ծնկերութեան տղա՛քը ի՞նչ կ'ըսեն:

Պատաս.—Ո՞վ ըսի՛ր,

Ծերուկ.—Հըպը Հնչակին տղա՛քը, կ'ըսեմ, բան մի չեն ըսած:

Պատաս.—Թը տղա՛յ, գու. խենթ ես. . . եսվա՛շ ըսէ, շանն անկաճը կընի. . .

Ծերուկ.—Շո՞ւնը ով է:

Պատաս.—Հայ Ասփած պէլառ չխայ հա՛, տահա չե՞ս գիտեր՝ չունը ով է. . . Հէյ կիտի հէ՛յ. . . (զլուխը շարժելով):

Ծերուկ.—Ես ի՞նչ գիտեմ, ճանրը, հազար հատ շուն կայ. . . այիտ պէ՛կը. . .

Պատաս.—Չէ, ճանրը մեր տէրաէր օչաճաղը լսէ նը՝ հէման խապար կուտայ Սայիս պէկին. . .

Ծերուկ.—Թա սո՛ւս. . . մեղք է, կարգ ունի, որքան ալ ըլլայ նէ. . .

Պատաս.—Է՛հ, կարգը գլուխն ուտէր, որ զեղին տունը չաւըէր սեւ սատանան, կարգաւորին աղեկին աղզին պարծանչ քըն է, ամտ սուոր պէս խայինները գետինն անցնին. . . ես ուր գտնամ Հայրիկին պէս եա իզմիրլեանին պէս կարգաւոր, որ ձեռքը չէ՝ ո՛տքն ալ պագնեմ. . . Է՛հ, մնաս բարով. . . (ի'երայ)

~~~

Տեսիլ Բ.

Ծերուկ.—Հա՛լլա, հա՛լլա. . . գոհանամ քեղի, Տէ՛ր Ասփած, պառաւներն ալ փոլիթիքայով կ'զբաղութին, ա՛խար, . . . է, աս ըլլալիք բա՞ն է. . .

(Եկեղեցին կ'եղեն Skr Պուկաս, Ազնաւուր եւ ժամանուերը):

Տեսիլ Բ.

Ծերուկ, Skr Պուկաս, Ազնաւուր, Եւիսեն զիւղացիք

Տէր Պուկաս.—(Ծերուկին) Ողջո՛յն, որդեա՛կ:

Ծերուկ.—(ոսիի եղեղով) Օրհնեա՛ տէր. . . այսօր քարո՞ղ կայ:

Տէր Պուկաս.—Քարո՞ղ պիախ տամ հա՛, կարեւոր բան ունիմ ըսկիք, ատօր համար ժողովուրդին պատուիրեցի որ ժամէն ելլելէն վերջը գաւիթը կենան, որպէս զի որոշում մը տանք:

Ծերուկ.—Ի՞նչալլահ խէ՞ր է:

Տէր Պուկաս.—Նաոին հետ ի՞նչ բան ունինք, խէ՛ր է խէ՛ր. . .

(Ժողովուրդը բեմին ձախակողմը կը խոնուի ոսիի վրայ, միայն յանի մը ծերեր ու պառաւներ կ'նսին ասդին-անդին: Skr Պուկաս բեմին աշ կողմը հոեսորական դիրք մը կ'առնե, կ'հազայ յանիցս):

Տէր Պուկաս.—Օրհնեա՛լ ժողովուրդ, «Եթէ ոչ տէր չինէ զտունն, ի՞նանիր վասաւկին շինողքն», կ'ըսէ Յովսէփ մարդու գարէն, այսինքն թէ, թէ որ, կ'ըսէ, մարդիկ տիրոջ տունը չընեն նէ, պանիր ալ չպիտի վաստակին ուտելու, կ'ըսէ: Հը շինեն նէ, պանիր ալ Սոզոման իմաստունը կ'գրէ թէ՝ «Եւ Այսմաւորին մէջ ալ Սոզոման իմաստունը կ'գրէ թէ՝ «Եւ որ ոչ շինեսցէ զտունն տեսուն, կերիցէ գան բազում եւ եղիցի լալ եւ կրծտել տատամանց» կ'ըսէ. . . Գի՞տէք ի՞նչ ըսել է, այդ ըսել է թէ՝ «շինել չուզողն ալ, կ'ըսէ, շատ ծեծ պիախ ուտէ, կ'ըսէ, եւ այնքան պիախ լայ որ ակամնիրը պիախ թափին» կ'ըսէ: Կ'հասկանաք ի՞նչ կ'ըսէ, ես չեմ ըսողը հա, մէկը Յովսէփ մարգարէն է, այսինքն Մայր Աստուածամօր խորթ հայրը, մեկն ալ Սոզոմոն իմաստունը. . .

Ծերուկ.—Մեղայ Տէր, մեղայ տէր. . . աս որքա՞ն իմաստութիւն է, որքա՞ն գիտութի՞ւն է, բերնէն մարգարիտ կ'վազէ կարծես. . . աճապա ուրիշ գեղեր ալ ասպէս գիտուն տէրտէր կայ. . .

Տէր Պուկաս.—Զօրանաս, որդեա՛կ. . . «ծեր ի տաննէ քումմէ մի պակասեցի», կ'ըսէ Օրմանեան սրբազան. . . եթէ

ծերերը չըլլային մեր մէջ, նոր հասած երիտասարդները տուներնիս պիտի քանդէին. . . այդ անհատուածները ո՛չ մեծ կ'ձանչան, ո՛չ պլափիկ, ո՛չ կղեր եւ ո՛չ ալ իշխանաւոր. . .

**Ներուկ.** — Մի՛ բարկանար, աէ՛ր պապա, քարոզգ շարուակէ:

**Տէր Պուկաս.** — Հա՛մ. . . այն կ'ըսէի թէ «ծառայք հնազգնդ լիցին տէրանց իւրեանց», քանզի աստուծոյ էն մեծ պատուերն այն է թէ ծառաներն իրենց աղաներուն, աէյերուն, մեծամեծներուն հնազանդ ըլլալ պարտին. . . հիմա ըսեմ ձեզի այսօրուան քարոզիս միտքը. — Դուք գիտէք, օրհնեալ ժողովուրդ Հայոց, որ չորս տարի առաջ մեր գեղն եկաւ մի ոմն Սայիդ, անօթի տղքաստ վիճակի մէջ, եւ մտաւ Մելք Միսաքենց մօտ ծառայութեան: Երկու տարուան մէջ կամօքն Աստուծոյ ամենակալին՝ այդ Սայիդը վերէն պէկութեան աստիճան առաւ եւ դարձաւ մեր գեղին տէրը. զի լցի գիրն որ ասէ՝ «Տէր մեծուցանէ, Տէր աղքատացուցանէ, իջուցանէ ի դժոխս եւ հանէ զնա».. . Աստուած այդպէս էր կամնցած, որ երէկուայ ծառան այսօր Սայիտ պէկ ըլլայ... առանց Աստուծոյ կամքին, ծառին տերեւն ալ վար չիշնար...

**Ս.զնաւուր.** — Պէտք աղքա՛ր, ես տայիմ չե՛մ ըսեր թէ մեր տէրտէրաւն զլուխը գիտութեան ծով է. . . ամբողջ Այսմաւուրը բերան գիտէ. . . Աստուած կարգին հաստատ պահէ... Ժողովուրդը. — Ամէն:

**Տէր Պուկաս.** — Հիմա Սայիտ պէկը կամօքն Աստուծոյ կ'ուզէ մեր գեղին մէջ խօնախ մը շինել եւ հրաման խրկած է որ քարոզիմ ձեզի վաղն ամէնքդ հոս գտնուիք խօնախին հիմքը դնելու. . .

(Ժողովրդեան մէջ դգորհ արտայայտուրիւններ, անորոշ եւ անշահի շշուկներ: Երկու երիտասարդներ զայրացած դուրս կ'երթան):

**Տէր Պուկաս.** — Այս ալ ըսեմ, ինչպէս որ մարմինն առանց զիսու հոգի չունի, ժողովուրդն ալ առանց իշխանաւորի կեանք չունի. Հիմա մեր դլուխը Սայիտ պէկն է, եւ ինչպէս որ մարդ իր գլուխը կ'ինամէ, ճիշտ այնպէս ալ մենք պիտի անսանք եւ կատարենք մեր գլխաւորին հրամանները՝ տո՛ւն

ալ պիտի շինենք անոր, առ'ւրք ալ պիտի տանք, անոր արտերն ալ պիտի մշակենք. . .

Ժողովուրդն մէջն ձայն մը. — Սայիդ պէկն ա՞րտ որտեղն ունէր, մեր հողերն է որ բոնի գրաւեց. . . Հողերնիս խլեց եւ մեղ կտոր մը հացի կարօաթողոց, հիմա հողերն ալ մենք մշակենք. . .

(Իրարանցում ժողովուրդին մէջ: Զայներ՝ «Հիտակ կ'ըսէ»... ուրեշ ձայներ՝ «Լոէ՛խառնակիչ», «կարեցէք ատոր ձայնը», «տէրտէրը շիտակ կ'ըսէ»). . . Ազնաւուրն առաջ կ'անցնի:

**Ազնաւուր.** — Ծօ՛ լիբեր, ինչպէս կ'համարձակիք մեր պատուական աէրտէրին քարոզն ընդմիջել... կ'ուզէք որ պատուական անօթիք մէջ աղքատ գալուքի բամին դարձնէ... հաւանին զձեզ եւ հոգիներնիդ գծուքը բամին դարձնէ. . .

**Տէր Պուկաս** (բազկատարած, աշերը դեպ ի երկինք). —

Տէ՛ր, թո՛ղ դոցա, զի ոչ գիտեն զի՞նչ գործեն. . . Զաւա՛կ-ներս, նս չեմ գիտեր որ Սայիտ պէկ գեղին տիրացաւ, առանց բան մը ունենալու, բայց չէ որ Աստծոյ հրամանով եղաւ ամէն բան. : . «Տէր տացէ զբարի ոյք Աւետարանին զօրութեամբ բազմաւ», այսինքն թէ տիրոջ Աւետարանը մեծամեծ բարիքներ կուտայ անոնց, որք բազում զօրութիւն ունին. . . Է հիմա զո՛ւք ըսէք, եթէ Աստուած չուղէ՛ Սայիդ պէկ կրնա՞ը մեր գեղին տիրանալ. . . Ո՞չ ապաքէն Աստուած է որ արար զերկին եւ զերկիր յոչնչէ».. . Աշխարհն Աստուծունն է, օրհնեալ ժողովուրդ, իր ստեղծած աշխարհն որուն ուզէ անոր կուտայ. . . Մեր ազգն այն քան տէշտ է որ տակաւին չի զիտեր թէ Աստուած երբեմն մեր հաւատքը փորձելու համար զանազան զըկանքներու կ'ենթարկէ զմա՞՝ Յոք երանելիին պէս, մենք պէտք է շնորհակալ ըլլանք Աստուծմէն է եւ ըսենք. «Կամք տեառն օրհնեալ եղիցի», համոզուած ըլլալով որ մեր գլխուն եկած փորձանքներն Աստուծմէ են. . . Առանց Աստուծոյ կամքին տերեւն ալ վար չիշնար ծառէն. . . Մէկ խօսքով, աշխարհի վրայ ի՞նչ որ կատարուի՛ Աստուծոյ հրամանովն է. . .

(Ժողովրդեան մէջն մէջն մէկը կ'պոռայ. «Ո՞վ ըսաւ. . . ուրեմն Աստուած ոճրադո՞րծ է, գո՞ղ է, բանտապա՞ն է. . .»

(Իրաւանցում, կ' բռնեն խօսդին եւ սասիկ կ' ծեծեն: Աղմուկ, ձայներ՝ «սատկցնելու է այդ անաստուածը»: Ծերուկը կը միջամտէ եւ կ' ազատ մարդը).

**Ս.զնաւուր.** — Հալլա՛, հալլա՛... ուս անաստուածներէն պէլանիս պիտի գանանք օր մը, տեսնանք: . . . (Երեսը խաչակինիով) մեղայ քեզ Տէ՛ր, մեղայ քեզ: . .

**Տէր Պուկաս.** — Նզովեա՛ ըլլաք, յեղափոխականնե՛ր, որ գառնուկի պէս բարեպաշտ ազգը այս անզգամութեան հասցուցիք: . . Շատ անգտմ կ' գանդատինք թէ այսինչ պէկը, այնինչ աղան ժողովուրդը կ' շարշարէ, իրաւունքնիս կ' խլէ, պատիւնիս ոտնակօսն կ' ընէ, եւն... ինչպէս չնեն հապա, երբոր մենք գիշեր ցորեկ աղօթքի նուրբուելու փոխարէն կ' ելլենք այս տեսակ մեղսապարտ մտքեր կ' ունենանք: . . «Տէր, մի գարծուցաներ զերեսս ճիւպպէին իմոյ քանզի աստառն հին է»: . . (Խոսձելով) ի՞նչ կ' ըսէի: . . խելք կ' թողնեն մարդու զլուխը: . .

**Ազնաւուր.** — Տէր հայր, թող քիչ մ' ալ ես խօսիմ: (Ժողովրդեան) «Է՛, ժողովուրդ, այս երկու շաբաթ է մեր տէր պապան—Աստուած կարգին հաստատ պահէ—ամէն օր կ' յորդորէ զձեզ որ յանձն առնէք շինել պէկին խօսիս եւ մտիկ չընէք այդ անաստուածներուն, բայց գուք զեռ կ' վարանիք: . . ի՞նչու չէք ուզեր հաւակնալ: որ եթէ շինել չուզէք ալ՝ պիտի շինէք, քանի որ Աստուած այդպէս է կամեցած.

**Տէր Պուկաս:** — Այո՛, վարանումն ո՛ եւ է օգուտ չբերելէ զատ կրնաց Սայիտ պէկին արդար զայրոյթը զրգուել մեզի դէմ: . . Ուստի նորէն կ' հրաւիրեմ որ վազը առտու կանուխ առնէք պէտք եղած գործիքներն եւ հաւաքուիք հոս Սայիտ պէկին ալ պիտի գայ եւ պիտի ձեռնարկինք գործի: . .

**Շերուկի.** — Բայց տէր հայր, վազը մեռելոցի օր, կ' վայլէ որ քրիստոնեայք աշխատին, կարելի չէ ուրիշ որուան մը յետաձգել: . .

**Տէր Պուկաս.** — Գիտեմ, սիրելի՛ք, որ բաւական ծանր պիտի գայ ձեզ վազուան պէս ոսուրք օր մը աշխատելը, բայց երբ Աստուած այդպէս է կամեցար, ի՞նչ կրնանք ընել: . . ուրեմն, վազը պիտի սկսինք:

Ֆողովուրդ.—**Սկսինք, ոկսինք...** (Կ' մտնեն Շիւրի պէյը եւ թիկնապահները):

### ՏԵՍԻԼ Ժ.

Նոյնի, Շիւրի պէյ եւ թիկնապահն

(Ժողովուրդը Շիւրի պէյը տեսնելով սարսայսահար կ' ըւնայ: Խրաւանցում, խուճապ):

**Շիւրի Պէյ** (թիկնապահներուս). — Տղա՛ք, ըսէ՛ք միւս թիկնապահներուս, որ ձիերը գուրս կապեն եւ իրենք ալ հանգստանան: (Թիկնապահներեն միևնույն կ' արքայ եւ կ' վերադառնայ):

**Ս.զնաւուր** (Շիւրի պէյը ցցնելով). — Դա՛յ, մոռա՞նք, կորա՞նք: . . . ասիկա մեր անաստուածներուն հետ համերաշխութեան զաշնք կնքող քիւրս յեղապետ Շիւրի պէյն է... վա՛յ մեր գլխուն: . .

(Շիւր, աղմուկ, ժողովուրդը կ' փորձէ փախչիլ. Շիւրի պէյ կ' արգիշէ զանոնի):

**Շիւրի Պէյ.** — Ո՞ւր կ' փախչիք, սպասեցէք, վախնալու բան չկայ: . . (Ժողովուրդը կ' կենայ եւ երկիրդածուրեամբ մտիկ կ' ընէ) ես լսեցի որ զուք մտադրուած էք սպանալիքի աղղուցութեան տակ սպարանք մը շինել ձեր բռնակալ Սայիտ պէկին համար: . . Ստոյդ է արդ: . .

**Տէր Պուկաս** (վախնալով սուաց կուզայ). — Իբաս է, Պէկ է ֆիւնտի, մոռնք որոշեցինք վաղն իսկ գործի ձեռնարկել: . .

**Շիւրի Պէյ.** — Հա՛, ինչպէս չէ: . . Զեր երեկուայ ծառան այսօր պէկ է զարձեր եւ աջ ու ձախ հրամաններ կ' տեղայ իր նախկին տէրերուն, եւ զուք ալ սորմարտար կ' հնականդիք: . .

**Տէր Պուկաս.** — Աստուծոյ հրամանն է՝ անսալ մեր տէրերուն: . .

**Շիւրի Պէյ.** — Կ' ստես, անզգում, Աստուած ձեզի չէ հրամայած ստրիանալ: . . զու քահանայ ես եւ ինձմէ ալ աղէկ զիտիս, որ երբ քահանայապիսին ծառան ապտակ մը զարկաւ: Քրիստոսին, նա բողոքեց եւ զայրացաւ: . . (Ղուրջ) լսէ՛:

տէրտէր, իմ նախնիքը միշտ սիրով են վարուած Հայոց հետ եւ ի պահանջել հարկին իրենց կեանքի զնով պաշտպանած են Հայերն արտաքին ոտնձգութեանց դէմ և նոյն բանն որդւոց որդի կտակած են մեզ... վերջին ժամանակներս Պոլսոյ մէջ որջացած չարագործ եւ բռնակալ անձինք՝ օգուտ քաղելով մեր մողովրդի տղիտութենէն, զայն շինած են փառաւոր գործիք մը եւ լարուծ այլացեղ տարրերուն դէմ... Սյսպիսով վիճակակից ժողովուրդներ սկսած են զիրար հաւածել, զիրար ատել, զիրար կոտրել, առանց կռահելու որ ձին ու ջրին կ'կռուին՝ էշը կ'երթայ ոտքի տակ... Սակայն այդ դրութիւնը վերջ պիտի գանէ եւ Հայ, Թուրք, Քիւրդ, Ասորի պիտի համական, որ մեր կիսակործան հայրենիքը խաղաղութեան կ'կարօտի, որ մենք եղբայրներ ենք եւ մեր երջանկութիւնը կախուած է բացառապէս մեր համերաշխութենէն... զմիզ իրարմէ բաժանող երլորդիան բռնակալները պիտի կործանին մեր միացած ուժին առջիւ... կ'համենաք... Գոնէ ասկէ վերջն զգանք մեր սխալը և փոխադարձ օգնութեամբ պաշտպաննք մեր իրաւունքները... խոստացէք, որ պիտի չընէք Սայիտ պէկի ապարանքը... .

**Skr Դուկաս (դողյողալով).**—Պէկ, մենք քու ոտքիդ մոխիրն ենք եւ իրաւունք չունինք ձեր հրամաններուն չանսալու... բայց Սայիտ պէկին խօսք ենք տուած եւ չենք կարող զրժել մեր խոստումը... .

**Շիւրի Փէյ (վրդովուած).**—Հա՞, ուրեմն զուք չէք ուզեր լսել ինձ եւ կ'ասարկէք տակաւին... (րիկնապահներուն) էն, տղաք, խկոն կատեցէք այդ անպիտանին ձեռքերն ու ոտքերը... .

(Թիկնապահներն իսկոյն կ'կապեն **Skr Դուկասը**, ժողովուրդը սարսահանար՝ ի նէ շնելը չի գիտեր, աղմուկ, լաց, կոծ):

**Skr Դուկաս.**—Աման... պէկ, ոտքդ պագնեմ... շունդ ըլլամի... .

**Շիւրի Փէյ.**—Հիմա լսէ, եթէ հարցումներուս ձշուաթեամբ պատասխանեն՝ պիտի արձակուիս, հակառակ պարագային, եթէ փորձելու ըլլաս խարել զիս, կ'տեսնես այս սուրը (ցոյց տալով սուրը), որ Սրբանեան Գալուստի խոր-

հրդաւոր մէկ նուէրն է ինձ, ահա ատով թոքերդ դուրս պիտի թափեմ... կ'երգնում յանուն Հայ-Բրդական եղբայրակցութեան, որ վճիռս անդանալի է... .

**Skr Դուկաս.**—(Սողալով Ծիւրի պէյի ծնկաց մօս) Պէկ ինայէ ինձ... ես քու ստրուկն եմ եւ ոտքդ ընկած գթութիւն կ'հայցիմ... .

**Շիւրի Փէյ.**—(Զայրացած) Լոէ, գարշելի սողուն... ստրուկները կեանք չունին եւ ոչ ալ գթութիւն հայցելու իրաւունք... Բուէ ինձ, ինչ քարոզ խօսեցար... .

**Skr Դուկաս.**—(Կակազելով) Աստուծոյ պատուէրները... .

**Շիւրի Փէյ.**—Որո՞նք են այդ պատուէրները?

**Skr Դուկաս.**—Աղօթել, չարիք չգործել եւ տէրերուն համագնդ ըլլալ:

**Շիւրի Փէյ.**—Տէրեր ըսելով ինչ կ'համենաք...

**Skr Դուկաս.**—Մէծաւորներ, աղաներ, ձեզի պէս պէկեր...

**Շիւրի Փէյ.**—Եթէ հապա այդ պէկերը փորձեն խլել ձեր իրաւունքները:

**Skr Դուկաս.**—Ան ժամանակ պիտի աղօթենք որ Սատուած անոնց խիղճն արթնցնէ... . Ուրիշ ինչ կընանք ընել, ձեռքերնէս ինչ կուգայ... .

**Շիւրի Փէյ.**—Այ, զու նղովից արմատ... . Դու փոխանակ քեզի յանձնուած ժողովուրդը խախուսելու, զայն ինքնապիտակցութեան թերելու, ինքնապաշտպանութեան մղելու, անոնց իրաւունք պաշտպան հանդիսանալու, քու ոչխարային հասկացողութեամբ կ'առաջնորդես զանոնք դէպի ստրկութիւն... . բաւական չէ որ դու վաշխառութեամբ տղրուկի պէս կ'ձծես խեղճ գիւղացւոց արիւնը, դեռ քու յիմար քարոզներովդ կ'ստիպես որ գիւղացիք իրենց երեկուան ծառային ստրուկը գառնան... . Ա՛հ, անաքանդ սեւագլուխներ, դուք ինչպէս քաջարի Հայ ժողովուրդը գատապարտեցիք այս վիճակին եւ շարունակ ընազանցական առասպեկներով թմրեցուցիք անոր միտքը, կոտրեցիք անոր թիւը, մեոցուցիք անոր հօդին եւ շինեցիք զայն անիմասս խրառութիւն մը... . անոր հօդին եւ շինեցիք զայն անիմասս խրառութիւն մը... . Մտածեցէք ըոսէ մը, թէ ինչ էր Հայ ազգը՝ իր օձիքը ձեր ձեռքն յանձնելէ առաջ եւ ի՞նչ եղաւ ձեզի ենթարկուելէ

յետոյ. . . (Դառնաղով ժողովրդիան) Հապա գուշք, փոքրոցի սողուններ, որ սովոր էք լիզել զձեզ կոխկատող ոտքերն եւ համբուրել զձեզ ապակիող ձեռքերը, լսէք տեսնեմ, զեռ պիտի հաւատաք ձեր ճակատազին ասոր պէս (ցոյց տաղով Տերտերը) ինկած հոգիներուն. . . Մինչ մէկ կողմէն ձեր հերոս զաւակները կենաց եւ մահու օրհասական կոիւ կ'մղեն, զուք ասդին ձեր հոգին կ'սուցաննէք մահաբեր թոյնով. . . Ափսո՞ս ձեզ, Հայե՞ր, հազար ափսոս. . . Ինչ կ'ըսեն ձեր հարիւր հաշարաւոր նահատակներու հոգիները, երբ զզան որ զուք տաշաւին բռնակալներու գոյութեան կ'հանգուբժեք ձեր մէջ. . . Հայ եղաւալներ, եկէք վճռենք պաշտպանել մեր ապատութիւնը մեր կեսնիք զնով, ու վստահ եղէք որ մէնք պատրաստ ենք ձեր երջանկութիւնն ապահովերու. . .

Սգնաւոր.—Սփէրիմ, Պէկ. . . (Ժողովրդին) Տղաք, եկէք այս պատուական պէկին համար աղւոր պատրամնք մը շինենք. . .

Տեր Գուկաս.—Եինենք շինենք, ինչու չէ. . .

Շիւերի Պէ.՝—Լուցեք, սովոր արարածներ. . . փոխանակ բռնակալներու ապարանքը կառուցանելու, ձեր մարած օճառը չնշուցէք, ձեր յափշտակուած գոյշերն յիտ խլէցէք, ձեր բռնարարուած իրաւունքները պաշտպանեցէք. . . Դուք ձեր տունը շինցէք. . .

Ժաղավարություն.—Երտակ կ'ըսէ, կեցցէ Երտքի պէք. . . (աղմուշի):

Շիւերի Պէ.՝—Լուութիւն. . . զատարկ «կեցցէ»ներով փոր չի կշանար, եւ ոչ ալ անմիտ բացականչութիւններով. . . Եթէ զուք կ'սիրէք զիս եւ եթէ կ'ուզէք վայելել իմ անձնուէք պաշտպանութիւնս, լուցէք ինձ. . .

Ժաղավարություն.—Ինչ կ'հրամայէք, պատրաստ ենք. . .

Շիւերի Պէ.՝—Բարեկամները չեն հրամայեր, այլ խորհուրդ կուտան.

Ժաղավարություն.—Կեցցէ Եիւրիք պէքը, կեցցէ. . .

Շիւերի Պէ.՝—Հիմա կարծեմ ձեր ընկերիքը շատ պարզ է, այսինքն զուք ոչ միայն Սայիս պէկին համար ապարանք պիտի չշինէք, հապա անոր ո՛եւ է ապօքինի մէկ կամքը

Տեր Գուկաս.—Այն ժամանակ Սայիս պէկը կ'բարկանայ եւ միզ անով տեղով բնաջինջ կ'ընէ:

Շիւերի Պէ.՝—Զինուեցէք բռնակոլին դէմ եւ զինու զութեամբ վերջ դրէք անոր կամայականութիւններուն. . . Սյսունեաւ աղատ պիտի ըլլայ ժողովութիւն եւ ոչ մի ոյժ պիտի չկրնայ վասնգել անոր աղատութիւնը.

Ժաղավարություն.—Կեցցէ ազատութիւն.

Շիւերի Պէ.՝ (Թիկնապահներուն). — Տղաք, արձակեցէք տէրտէրին կազմնքներս եւ թող նա այսուհետեւ արթուն պահապան ըլլայ իր ժողովրդին:

(Թիկնապահները կ'արձակեն Տեր Ղուկասի կապանիները: Ժողովուրդը հոգեզմայրութեան մէջ է: Կ մժնեն Հրաշեայ, Սիրանոյշ, Գաբրիել և միկ խմի ուրիշ ընկերներ ու ընկերուինիներ):

ՏԵՍԻԼ ԺԱ.

Նայմ, Հրաշեայ, Միւանոյ, Գաբրիել, եւալլ:

Շիւերի Պէ.՝ (Եռուիներուն). — Ազէկ ժամանակ հասաք, սիրելի ընկերներ եւ ընկերունիւնը. . . Դուք ալ վկայ եղէք, որ կ'ուխտենք անխախտ ու անսասան պահնել Հայ—Բրդական եղաւարակցութիւնը. . .

Ժաղավարություն.—Կեցցէն քրգերը, կեցցէն բոլոր օսմանցիները. . .

Շիւերի Պէ.՝ (Տեր Ղուկասին). — Տէրտէր, երդուինք այս ուորին վրայ. . .

Միւանոյ. (Քղանցին տակին Հեցակեան դրօշակ մը հանկով). — Եւ այս զրօքն վրայ. . .

(Անկովը կ'ծերապրեն եւ բառ առ բառ կ'կրկնեն երդումը): Ա. Ա. Ը. Ա. Գ. Ա. Ը. Ը.)

Ե Ր Բ Ո Ր Գ Ա Ր Ա Ր Ա Ւ Ա Ծ

Բեմը կ'եկրիցացնեն երկրոյ արարուահի տեսաբուք

ՏԵՍԻԼ Ա.

Տեր Գուկաս (ասպանաբարի մը վրայ նաւած ծնկաց վրայ նաւակ կ'գրէ, այլալլած, մասմողոր): — Հը, Հայ—Երդական համբաշտութիւն էն. . . Ազրո՞ր, աս միք յեղափոխական-

Ներն «Ազգութիւնական քաղաքացիություն» ըստեղով մէյտան ելան եւ հիմայ զօսով կ'ուղեն որ Հայն և զբայրանայ թուրքերուն եւ Քիւրդերուն հետ... է՛, այդ եղան, Հայը, թուրքն ու Քիւրտը միանան ու եղբօր պէս ապրին նէ՝ այն ժամանակ մեր մեծաւորներն ինչո՞վ պիտի ապրին. . . Այն ժամանակ ոչ տավա տառապակ կ'ըլլայ, ոչ իրարանցում, ոչ կաշառը, ոչ ալ մեր ապառիկները կրնանք գանձել. . . Հալա նէխաէ, հիմա չիտան նէ՝ աղային կամ պէկին անունով կ'ոպառնաս եւ սուսիկ-փուսիկ կ'ցնան. . . Հապա ալ զօ՞ս ինչ էր որ Սայփար Սայիտ պէկ ընել տուի ու թեւիս տակ առի, հէլպէթ բան մը գիտէի. . . Զէ՛. սա մեր անապառուածներուն ցանկացած աղաստութիւնը մեր հաշուբն չի գար, քանզի «Փ ծագելու արեւական կորնչին աստեղը». . . Հապա մեր ախմախ ժողովուրդին ինչ կ'ըսէք դուք, ալդ աւաւաբները կ'կարծեն թէ ես մեծ զիտութիւն ունիմ, հալպութի խալու պէշլիկը հէլվածիին եռութառութիշ կ'ընիմ. . . սարէն ձորէն բանելք մը կ'խառնեմ, աչքերնին կը կապէմ. . . ես իմ գործու զիտում. . . Ազդ, Հայրենիք, Ազատութիւն կ'ըսեն, ծօ աղբա՛ր, ազդս ո՛րն է, հայրենիքս ո՛ր. . . ատոնք բոլորն ալ պօշ արութլըներ են. . . գու փարա ըսէ, փարա՛. . . փորդ կուշտ է, ճէպդ լիքուն է, երէցկինդ սիրուն է,—այն ժամանակ քեզմէն աղէկը չ'կայ... ամէն բան զրելու է Սայիտ պէկին, չինէ հալիրս ետաման է: . . (կ'գրէ) Հապա այդ Շիքրի պէշլը, ծօ՛, մէկ մը ըսէք իրեն, անխմելք, ուժ, կարողութիւն ունիս, ձեռքիդ տակ հարիւրներով սպառագինուած ծառաներ ունիս, ուզես նէ ամբողջ գաւառը կրնաս կողոպսել եւ զրպանդ լցնել. . . Հայրան, թողած է փասք, պատի, հարսաւթիւն, իշխանութիւն տէ, երած ույժիշ է եղած ցնորամիտ Հնչակիաններուն եւ աղգերու հաւասարութիւն կ'քարողէ. . . Հալա հաւատու, այսքան ալ խնդապաթիւն կ'ըլլայ. . . ամա ասոր ինչո՞ւ զարմանանք, քանի որ կ'ըսեն թէ Սութանին քրոջը աղան ալ խնելը չըլլարմիշ ըրեր տէ, այս նիւքրի պէշին պէս ու բռախ երաներ կ'անենայ. . . Զեզի բան մը ըսեմ, այս մարզիկ վերջը վերջը մեր հաջը պիտի կտրեն. . . Ամմա մինչեւ այն օրն ալ մինք մեր բնոր կ'բռնենք. . . պէստէն սօնրա խթէրսէ տիւնեա երգըլուն. . . (կ'գրէ) Վայ կիտի նիւքրի պէյ, վայ, նա կարծեց թէ քուրչին կտորին վրայ զիս երացուեցնելով ամէն բան լմեցաւ՝ պիտի զաւաննեմ Սայիտ պէկին, որով զաւանանած պիտի ըլլամ իմ սեփիական շահերուն, որովհետեւ աշխարհիս վրայ իշխանները, կալուածատէշերը, գործարանատէրը եւ մեղիսլ, մները շահակից մարդիկ են. . . եւ ինչ որ անոնցմէ մէկին շահուն դէմ է,

գէմ է միւսներուն ալ շահուն. . . իսկ առանց շահի կեանքըն  
իմաստ չունի. . . Աստուած որ Աստուած է կէօյիա, ան ալ  
առանց կայշառքի գործ չի տեսնար, ճէչ օլմազար տաս փարայի  
մոմ պիտի վառես, որպէսզի ազաշանդղ լսէ. . . ի՞ն, Մենք  
Աստուծմէն ալ անշահամնդիր չեղանք ա. . . (կ գրէ) Հըմ.  
աղբա՛ր, Օրմաննեանը որ աղզի մը Պատրիարքն է ու սրբա-  
զոն հայուսուպոս մը, ան ալ երրոր թերզոնց Աստվիկ աղա-  
յին հարիւր քստն ոսկին գրպաւեց նէ, և ման ամուսնալու-  
ծութեան հրաման հանեց. . . ով չըներ, աղբար, ով չըներ...  
պազի ալ կը կային աէ, իսիդ արդարութիւն կ'պուան. . .  
(կ'գրէ) վերջացաւ, կարդամ մէտ մի. (Վ կարդայ բարձրաձայն)  
«Վաւաչութ Սահմա պէկ. համաձայն ձերդ վեհմութեան»  
ձերդ մեծութեան ըսելու էր ամմա, նէ իսէ. «Համաձայն  
ձերդ վաւաչութեան բարձր հրամանին ամէն միջոց ձեռք առի  
խօնախին շինութեան գործը կարդագրելու համար. Նախորդ  
նամակներով գրածներս կ հաստատեմ. Զափազանց ուրախ էի,  
որ գործը ամէն կերպ յաջող կ'երթար Սակայն կ'ներէք,  
ձերդ մեծութիւն», ճա, աղէկ է, հոս ձերդ մեծութիւն ըսած  
եմ. «ասկայն կ'ներէք, ձերդ մեծութիւն, որ պիտի համար-  
ձակիմ տիսուր անցք մը նկարագրել, միանգամայն արդիակոնիթ  
պարագայ մը. . . Երէկ, ժամէն վերջը իմաստալից քարոզ մը  
խօսեցաւ եւ լիովին համոզեցի ժողովուրդը, որ այսօր ձեռ-  
նարկենք խօնախին շինութեան. . . բայց ահա սատանայի  
պէս վրայ հասաւ. Ծիրքի պէյը, որ ձերդ մեծութեան եր-  
գուեալ հակառակորդն է, եւ բոլոր ծլազիլը երը յուրը ձգեց..  
մեր ժողովուրդն որ օրբատօրէ յեղափոխականներու գիրկը  
կ'նետուի, այս անզամ երգում ըրին որ ըմբռատան ձերդ  
վաւաչութեան զէմ. . . Սօկէ կ'հետեւցուի որ խօնախին գործը  
գտուարութիւններու պիտի բաղիսի. . . Սլասեղի յեղափոխա-  
կաններէն երէքին անունը կրցաւ տեղիկանալ, երկու քը մեր  
գեղին են, մէկն ալ զու աէն եկած է եւ անունն ալ Հրաշեայ  
է կ'ըսեն, գեղացիներէն մէկը Մէլիք. Առերամն է, իսկ միւսն  
ով ըլլայ՝ աղէկ է, Սիրանոյշը, ալզ զիւահար հրեշտակը,  
որուն համար քանի մը անզամ գրած եմ ձեզ եւ զոր կ'աշ-  
խատէի ձերդ վաւաչութեան հարէ մը ձգել. . . աղէկ որ չեղաւ,  
չէ նէ, ձեր ամբողջ հարէ մը զժոխը կը գարձնէր շան աղջիկը.  
Պէկ էֆէնսի, քիչ գրոյս շատ իմացէք, աճէլէ ով գրեցի. . .  
Հիմա ձեզի կ'մայ պարտ ու պատշաճը անօրիննել եւ այս  
Հիմա ձեզի կ'մայ պարտ ու պատշաճը անօրիննել եւ այս  
գային, թէ ձեր զերքը պիտի խախուռի եւ թէ իմ առնե-  
լիքներս պիտի կորսուին. . . ի սէր Աստուծոյ, մի յապալիք,  
այսօր պէտք է լմցնել ամէն բան. . . Օ՛, հիանալի ժուռ-

նալ մը եղաւ. . . Այդ յեղափոխականներուն խէրն այնպէ՛ս անիծեմ որ երկինք ու երկիր իրար անցնին. . . է՛, քանի որ մարդ եկած չէ, փակեմ. . . (կենիքը կը հանե եւ մրուեղով կ'պատրասուի կմեկը բռւղը. կ'մասձեկ: Յանկարծ կ'ցնցուի, կ'ցիքը վար կ'դնե եւ զրիչը ձեռք կ'առնե) քիչ մնաց պիտի մոռնայի մեր Ազնաւուր աղան, որ թաղական խորհրդոյ յաւետնական առենապետն է, շատ մեծ ծառայութիւններ կ'մատուցանէ ինձ եւ Սայփա պէկին. մանաւանդ եկեղեցւոյ հընադարեան մագաղաթներու եւ քանի մը կտոր անթիքանիներու զողութեան խնդրոյն սէջ մեծ ծառապիկութիւն ցոյց տուաւ. . . թէեւ վարձարեցի զինքը, երբոր գողցածնիս ծախսցինք յիսուն երկու ոսկիի, եօթն իրեն տուի, տասնըինն ես առի, իսկ քանըլվեցը՝ Սայփա Պէկը մաքրաղարդեց. . . բայց մեղք է տղան, քանի մը տող բան զրելու է. . . «ապալ շրդաբան բարձաղինը հալար» կ'ըսեն. (կ'որե, կ'կնիք, կ'փափի, գրաւանին կը տուի մը կ'հնանի, համալիլը կ'ելովակի, բանալինվ կ'ողցէ տուիլ, ուրախ յրինով). հիմա եղաւ. . . զար աէ դրէի ժամ առաջ. . . (աշէն կ'երեւի յիւրդ մը): Ահա կուզայ, աշունը միշէ, փառը քէ). . . (կ'մենէ յիւրը, եւ բենենահ մը զարնելով կ'կնեայ Տիր Պուկասի դիմաց):

Տեսիլ Բ.

Տէր Պուկաս եւ իրւրդ մը

Տէր Պուկաս.—Այս տուփն առնելու ու պէկին տանելու մէկ պիափ ըլլայ. . . Հայտէ (կուտայ տուփը) ըեղ առնենիմ. . . (յիւրը կ'առնէ տուփը եւ կ'աներեւուրանայ):

Տեսիլ Գ.

Տէր Պուկաս միայնակ

Տէր Պուկաս.—Գհաւ'յ. . . Առաւած հետն ըլլայ. . . վըսներ, որոնք կրնան ապասիկներուն զամնումը դժուարացնիլ. . . առնեայ է փայտն, որով մինի արդարութիւնն». Ի՞նչ պատուկան խօսք է համ համ համ համ. . . (կ'մենէ ցնցուիակա զիւղացի մը և խորը զուիս կուտայ):

Տեսիլ Գ.

Տէր Պուկաս եւ զիւղացին

Գիւղացին.—Օրհնեա տէր, տէր պապա, ժամկոչը գուն էիր զրկած եաեւէս:

Տէր Պուկաս.—Այս ուր ես, աղայ, երկու անգամ է մարդ կ'զրկեմ:

Գիւղացին. (Գլխիկոր).—Կ'ներես, տէր պապա, քիչ մը գործ ունէի:

Տէր Պուկաս. (Խիս).—Գործ ունէիր. . . ատ որքան անձէլէ զործ էր որ երկու անգամ զրկած մարզու ես կ'գարձնես. . .

Գիւղացին.—Ե ձանըմ, քան մ' էր եղաւ. . . ի՞նչ հրաման ունիս:

Տէր Պուկաս.—Ելմարեցըցո, տէր, զունկն ք. . . Քիզ կանչ չելուս նպաստիք այս է որ այսօր Սայփա պէկը պիտի զայ, ահագին ծախքեր պիտի ըլլայ. . . կ'ըլլայ նէ, պարտքեզ քանի մը զրու չ տայիր:

Գիւղացին.—Բ'ոչքան պարտք ունիմ որ զաթէն. . . Ամբողջ պարտքս առաը զրու է, այն ալ քանի մը օրէն կուտամ:

Տէր Պուկաս.—Զարմացական արտայայտուրեամբ) Բերանըդ խէր բաց, աղայ, ի՞նչ տասը զրու չ, ի՞նչ կ'ըսես. . . Տէֆմէլն հոս է իշէ (գրպանիկ կ'հանե յրինուած րդըլը), պարտքդ լիսուն զրու է, երեսուն ու հինգ փարա ալ կարամա, նէխսէ. . . «Ես տասցի ի զորմանաւ իմում թէ ամեն մարդ սուտ է». . . Եթէ չեն հաւատար, տէֆմէրը տես. . . Գիւղացին (Առանձինն).—Ոճեցէք եւ բազմացարուք է եղեր հա. . .

Տէր Պուկաս (հաշուերուղ մը բանալով).—Ահաւամիկ, ողորմած հոգի հօրդ թողման հաւմար տասը զրու չ. . .

Գիւղացին (վրդովուած).—Ի՞նչ կ'ըսես, տէր պապա: զուրուուին մարդը հայվանի անդ կ'զնես եղեր. . . ձանըմ, զուրուուիր երբոր հայրս մնաւ. . . չէ որ այս ժամանակ զուրուուի Սարգիսին հնաւ մեր առաջները կարածէիր. . . Այն ժամանակ գու տէրուուր եղած չէիր զես. . .

Տէր Պուկաս (հանդարտ).—Բարկանայք եւ մի մեղանէք, որդեակ. . . ինչո՞ւ հոգու գ մեղք ե ինես, զուն ալ երեխայ չե՞ս ո. . . ամբողջ զեղը կ'վկայէ որ երբոր Տէր Սիմոնը վախճանեցաւ—«զին Սուբբ ի վերայ իջցէ, —այն ժամանակ նա իր ապասիկներու ցուցակն ինձ կատեց. . . Ասոր ինչ

կրնաս ըսել... իրաւունք չունիմ օրինական ժառանգութիւնս ժողովելու...

Գիւղացին (զյուլիլ շարձելով).—Ե, աէր պապա, սա ըրածդ եղան...

Skr Պուկաս.—Յետոյ, իմ օրով քեզ պատկեցի՝ տասներկու զրուչ:

Գիւղացին.—Ալէկ, բայց պատկելուդ համար քանի անգամ պիտի ամսես, ճանըմ... Զէ որ բուն պատկին օրն ստացար թամամի հախոր:

Skr Պուկաս.—Համբերութիւն, որդիս, զիմադարձութիւնն աղէկ բան չէ. որ համբերեցէ սպանախ կերիցէ... Տղադ մկրտեցի՝ վեց զրուչ...

Գիւղացին.—Ալդ շիտակ է, բայց երէք զրուչն այն օրն առիր, մնաց երէք:

Skr Պուկաս.—Հալլա հալլա՛... (խիս) տղա՛ս, ես ինչ որ բաեմ, անպատճառ զէմ պիտի խօսիս... մէկ երկու բան ալ մի լսեր. . . աշխարհի մէջ միծութիւն պղտիկութիւն չմնաց... հալլա՛ հալլա. . .

Գիւղացին.—Ինչ ըսել է մէկ-երկու բան մի լսեր. . . փարա կ'ուզես ախպար, չոգիս չէ ող հանեմ տամ գնես ճէպըդ. . . այզպէս բան կ'ըլլայ. . .

Skr Պուկաս.—Շատ կ'երինցնես, որդի՛ս. . . Աստուած վերը կ'բարկանոյ. . . Տէ՛ր մի գարձուցաներ զերեսս ճիւլպէին իմոյ, քանիզի աստանն հին է. . . լսէ, տառը զրուշ ոլ աղջկանդ մկրտութեան ու թուղման համտր պիտի տաս, մահուումը հող էր անդրէն եւ ի հող գարձաւ. . .

Գիւղացին (զյուրացած).—Արթըիս համը փախցուցիր, աէր պապա. . . ես այզքան փարայ չեմ կրնար տալ. . .

Skr Պուկաս.—Կոտան, կուտան. . . զուն աղէկ տղայ ես, կուտան. . .

Գիւղացին.—Զաթէն պարտք չունիմ որ տամ. . . տալով տալով մուխս մարաս. եւ զեռ նորէն պարտք կ'հանես. . . տնաշէն, զուն մէկ կողմէն կ'զոփես, Սայիտ պէկը միւս կողմէն, Ազնաւուր պղան ու իր կողմէն տուած փարային տոկոսը տոկոսին վրայ բարեկով, եղած չեղածներս կ'թալլէ կ'առնէ. . . է, մնաք ալ մեղք ենք, ճանըմ, քիչ մ' ալ ինսափ պէտք է. . .

Skr Պուկաս.—Հիմա ինչ կ'ըսես, պիտի տաս լիսուն զրուշ երեսուն հինգ փարաս թէ չէ. . . մատէմ քի այզպէս ըրիր, երեսուն ու հինգ փարաս ալ պիտի առնեմ. . . Հալլա հալլա՛: «Որդիք մարդկան մինչեւ յերբ էք խստասիրու, ճանըմ, ընդէ՛ր սիրէք զնանրութիւն»...

Գիւղացին (վճռական).—Բեզի բ ան մը ըսէ՞մ, աէր-պապա... Skr Պուկաս.—Հու նայիմ. . .

Գիւղացին (յուզմունիքի դողդողալով).—Հսկիքս սա էթէ. . . գուն ալ աւազակ մ ես, Սայիտ պէկն ալ, Ազնաւուրն աղան ալ. . . ամէնքդ ալ. . .

Skr Պուկաս.—Հա՛, այդպէս ուրեմն. . . Կորի՛ր առջեւէս, ես գիտեմ ինչպէս կ'առնեմ հախու...

Գիւղացին.—Ես երթամ տէ, զու կրնաս նէ առ (կ'երբայ).

~~~

Skr Պուկաս Եւ Ազնաւուր

Skr Պուկաս.—Էյ կիտի աշխարհ, քու խէրդ ու պէրէքէթդ ալ փախաւ. . . Սա գառնուկի պէս ժողովաւրդն որ առաջ ուղածիդ չափ բուրդ կ'առնեէր ձայն չէր հանէր, հիմա սկսեր է գլխէն վեր ապուր ուստիլ. . . Ախ, Հնչակեաննե՛ր, ջարդուբարդ ըլլայիք ու այս հարեքէթը չբերէիք զըլինուս. . . Ազբա՛ր, մասն ժողովրդին մին ու մզեզը, զասակարգային գիտակցութիւն քարոզեցին, ազգին աչքը բացին եւ մեղի պէս հոգեւորականներուն ալ մուխը մարեցին... բայց ի նչու կ'մեղազրեմ Հնչակեաններուն, երբ որ մ.ր է՛ն մեծ սրբազնն անցած է ժողովուրդին կողմն եւ գլխնուս փորձանք մ եղած. . . Զէ՛ կիտի աշխարհ, ինչ օրերու հանը. . . (կ'մենի Ազնաւուր):

Ազնաւուր.—(Զելիքիր շինուվ եւ նենաւուր մայիսով մը նայելով) Skr Պուկասին Հա՛, Օրհնեա Տէ՛ր:

Skr Պուկաս.—Աստուած օրհնէ, Ազնաւուր աղա, հրամմէն նայինք ի նչ նորութիւններ ունիս. . . երբոր քու երեսդ կ'խնդայ, անպատճառ բարի խապար մր կ'ունենաս. . .

Ազնաւուր (Մարակասիկ կ'նատի Սկ Պուկասին յով եւ համերիչն համելով կ'սկսի յաշել):

Skr Պուկաս.—Հը, ինչու չես խօսիր. . . ինչ կայ նորէն. . .

Ազնաւուր (լուրջ կերպարանի առնելով).—Ինչ պիտի ըլլայ, ճանըմ, Բալուի գայմազամք լուր զրկած է Սայիտ պէկ կին թէ այս տարի ո՛րքան ցորեն, գարի, կորեկ, եւն. Ըլլայ նէ ժողելիու է ամօպարը. . .

Skr Պուկաս.—Է՛, յետոյ, այդտեղ բարկանալու ինչ կայ որ:

**Ազնաւոր.** — Տահա ի՞նչ կուզելիք որ րլլար. . . Գայմաշամին միաքը չեւ հասկնար. . . Այդպէսով կ'ուզէ արուեստական ՍՈՎ. առաջ բերել եւ ժողովուրդը նեղել. . .

**Skr Դուկաս.** — Ե ճանըմ մեզի ի՞նչ, ի՞նչ կ'ուզէ թողընէ:

**Ազնաւոր.** — Ի հարիէ, քեզի ի՞նչ, ամժա ժողովուրդին հարցուր որ տեսնես. . . Այդ սովը գայ նէ, մէկ կողմէն իմ գործո կ'դժուարանայ միւս կողմէն ալ Հնչակեաններն առիթ կ'ունենան ժողովուրդը զրդուելու մեր զէմ. . .

**Skr Դուկաս.** — Դու հոգ մի՛ աներ, Սատուած կեանք այս գայմագոմին ո. Սայիտ պէկին, քանի որ անոնք կան՝ մեր մազն ալ չի կարչիր, համա անդին ժողովուրդը պիտի նեղուի եղեր, առ ալ մեր գիտնալիք բանը չէ. . . Մեր ազգը, բարեկամս, այդպէս սովոր շատ է տեսած եւ նորէն իր մեծաւորները կերակրած է. . . Ծիտակն ըսելով, մեր շահն ալ այդ կ'առանջէ. . .

**Ազնաւոր.** — Հապա Հնչակեանները, անոնց ի՞նչ կ'ըսեա:

**Skr Դուկաս.** — Ել սովորին այդ Հնչակեանները, որ սուստանի պէս տէն վայրկեան կ'հնաւելն երկրին անցուշորձին եւ չեն թողներ որ ուզանուա աէս գատաւորենք գործերնիս. . . Հնչակեանները չըլլամին նէ ինչեր պիտի րնէնք. . . Անսպիտանները չեն ալ կաշտուիր, ազգար, ժողովարդն բաժնելու միւնքինը չկայ. . .

(Դրսէն կ'լուսի աղմուկ, ունանայներ, տրունցներ; Կիշեսին կ'մտնեն բանի չափ գիրացիներ բաներով, վեւատներով, թիւրով, կացինեերով: Գիւղացոց դիմքը կակիծ, երկիսդ եւ վանականուրիւն կ'արայատ: Ներ մտնելով ձախ կողմէն կ'դիմեն դիպի Տkr Դուկասը եւ անկար կ'շարուին անոր առցել լուս մունց: Տkr Դուկաս ու Ազնաւորը վայրկեան մը աշայիած զիւար կ'դիմէ):

## Տեսիլ Զ.

Նոյն եւ զիւղացիներ

**Ա.** **Գիւղացի.** — (դառն շշշտով մը) Տkr պատա, մենք եկանք թէեւ, բայց աղէկ զիւղիք որ ասոր վերջը աղէկ չըլլամի. . .

**Skr Դուկաս.** — (աղալլած) Ի՞նչ բան կ'ուզէք:

**Ա.** **Գիւղացի.** — (առաջ կ'անցնի՝ կր կորնի թիւ կորին) Չէք զիւղիք՝ ի՞նչ կ'ուզենք, մենք ի՞նչ երգում ըրինք Երւք պէտին առջեւ:

**Ազնաւոր.** — Ճզան, ինչու այդպէս կ'խօսիս, մեզի Երւքը պէտի միշտք է թէ մեր ազգը. . . Ա. Գիւղացի. — Մեր ազգը ըր. . . մեր ազգը կ'պահանջէ որ Վարդավասին օրը խօնակ շինենք մեր բանաւորին համար. . . Հու, մեր աղջր այդ կ'պահանջէ սեղմէ. . .

**Skr Դուկաս.** — (Ազնաւուրին) Կեցի՛ր, ազանց խօսք համար աւայան աւետարանէն պիտի խօսիս. . . Խօսք համակցնելու համար աւայան աւետարանը. (Բ. զիւղացուն) Որդեակ, լոէ թէ ի՞նչ կ'բաէ աւետարանը. անզամ մը Տէրն մեր Քրիստոս, կիւրակի որ մը իր աշկերտանուն հերու հետ աեզ մը կ'երթար, երբոր աշակերտաներն սկսան ներսն քաղել, որ այն ասենուան օրէնքով մեզք էր, Քրիստուան քաղել, ապա ասենուան օրէնքով մեզք էր:

**Ազնաւոր (յալլական).** — Հու, ասոր ի՞նչ պիտի ըսէք, Ա. Գիւղացի. — Ի՞նչ պիտի ըսէնք, հէլպէթ այդպէս ըլլալու է, բայց խաշօն քաղելն ու Սայիտ պէկի խօնակ շինելը կապ տնին իրաբու հետ:

**Ազնաւոր.** — Հիմս ի՞նչ կ'ըսէք, ճանըմ, գուք Տkr պաշոյէն աղէկ չէք զիւնիք ա. . .

**Բ. Գիւղացին.** — Դու որ աղպէս կ'ըսէն նէ, ասոր մեղքը տէր պապան իր վիզը կ'առնէ:

**Ազնաւոր (Տkr Դուկասին նայելով).** — Իշտէ ինքն հոս է, կ'առնէ նը թող ըսէ:

**Skr Դուկաս (ոսիի կայնելով հանդիսաւոր եղանակով կ'պահեայ ժողովուրդին).** — Սիրելի ժողովուրդ, քանանաները ժողովուրդի բերութիւնեցնելու պարտաւոր են: Հացե՛ք ի՞նչ կ'ըսէն: մէկ կողմէն Աստուծոյ սուրբ պատուիւնութիւնը կայ թէ «Ճառայք Հնազանդ լիցին աէրանց իւրանց», միւս կողմէն մեռնեցին օրն աշխատելու մեղքը: Իմ կարծիքով աւելի աղէկ է պատիկ մեղք մը զործել, քան թէ Աստուծոյ պատուիւնութ սովի առևկ աններով, մեղայ Աստուծոյ, ամբողջ ազգ մը հազար աեւակ պատիժ պատու հասի ենթարկել. . . այդ տեսակ պատուիւնութանցութեամբ Աստուծոյ բարկութիւնը կ'շարժենը եւ սովը, մահաւրածամք, կարկութը, որպէս պատիժ վրանիս կ'թափենք:

Ժայռվոյն հայն մը. — Մեղքը վիզդ կ'առնես այն ըսէ դուն. . .

**Skr Դուկաս.** — Ի՞նչ ընեմ, ուզեմ չուզեմ, պիտի ասնեմ. . .

**Ա. Գիւղացին.** — Հա, բսելիք չ մնաց կարծեմ. . .

**Գիւղացի մարիքան.** — Այս, այս:

(կ'մտնեն Սայիտ պէկ իր թիւնապահներով, սպառազինաւած. Սայիտ պէկ խորիս նայերով կ'յառաջանայ դիպ ի նուած. Սայիտ պէկ խորիս նայերով կ'յառաջանայ դիպ ի նուած. Տkr Դուկասը, թիւնապահները, ձեռփերնին դաշոյներով դաս-

տակին վրայ դրած, երկու ժայռ հեռաւորութեան վրայ ակնածածօն իր սպասել: Հայ զիշացիք վախվիսեղով և ես կ'իշշուին, համարակեղով նայի Սայիս պէկին: Skr Դուկան եւ Ազնաւոր ոսքի կ'եղեն եւ խոնարհ զույս կուտան Սայիս պէկին եւ ձեռնամած կ'իսնզէին:

~~~  
ՏԵՍԻԼ է.

Նոյնի, Սայիս պէկ եւ թիկնապահներ

Skr Դուկան (Սայիս պէկին).—Պէկ էֆէնտի, անչափ ուրախ եմ որ իմ ժողովրդիս հետ մէկտեղ այսօք բաղդ պիտի ունենանք մեր անձնութեան եւ հաւատարմութեան կենդանի ապացնցը տալ . . . թէ մեր ժողովուրդն ուրբան հաւատարմ է ձեր մեծութեան, անկէ կ'երեւայ որ Վարդավարի մեռնելոցի օրը յանձն կ'առնենք աշխատիլ ձեր հոյակապ խօսափերն շինութեան վրայ եւ տարակոյս չունիմ որ ձեր մեծութիւնն ալ իր բաղցը հովանին անպակաս պիտի բնէ մեր գլխէն:

Հայ Գիւղացիք.—Կեցցէ Սայիտ պէկը . . .

Սայիս Պէկ.—Շատ շնորհակալ եմ ձեր արտայատած հաւատարմական խօսքերուն համար, միանգամայն վաստան եմ որ զի զիս Հայերն անխափառ պիտի պահն իրենց հաւատարմութիւնը, Արդէն զի զիս խաղաղութիւնն ու շահն ալ այդ կ'պահանջնեն եւ ես միշտ պարտաւոր եմ այս ժողովուրդը պաշտպանել կարգ մը խոռվարաներու ոսնձգութիւններէն: Բայց ի՞նչու այդպէս քըուոր են (ժողովուրդը ցոյց տալով Skr Դուկասին):

Skr Դուկան.—Տակաւին պիտի գան, պէկ էֆէնտի,

(Կ'մէնէն Մելիի Մուրաս, Գարբիկ, Հրաշեայ եւ խումբ մը երիտասարդներ եւ առանց Սայիս պէկին ողունեղու կ'խառնուին ժողովրդին):

~~~  
ՏԵՍԻԼ է.

Նոյնի, Մելիի Մուրաս Գարբիկ, Հրաշեայ եւ խումբ մը երիտարդներ

Սայիս Պէկ (նորեկներուն).—Եեր գործիքներն ուր են հապատ

Մելիի Մուրաս (առաջ անցնեղով).—Ի՞նչ գործիր կ'ու զէիք:

Սայիս Պէկ.—Թի, փետատ, բահ, բրիչ . . .

Մելիի Մուրաս.—Հոյ ժողովուրդն եկեղեցի կ'երթայ առանց այդ գործիքներուն: Հոյ պէտք եղածը մոմի է եւ խունկը . . .

Սայիս Պէկ (գրգունեղով եւ աշեղը շուր մուր տալով).—Ո՛վ համարձակութիւն տուեց քեզ այդ լեզուն գործածելու:

Մելիի Մուրաս.—Տարբեր լեզու մը չունիմ որ գործածեն, ձեր հարցումներուն է որ կ'պատասխանեմ:

Սայիս Պէկ.—Բայց զիտես գոյ արդեօք, որ իշխանութիւն ունիմ կարելու այդպիսի լեզուները, (ոճը գետին զարնեղով) անս'րդ կեավուու . . .

Մելիի Մուրաս (ասանարիւն).—Զեմ գիտեր եւ սակայն կ'ուզէի զիտալու, թէ ո՛վ տուեց քեզ այդ իշխանութիւնն եւ թէ ի՞նչ իրաւունքով զիս անարգ եւ կեսվուս կ'անուանեալ:

Սայիս Պէկ.—Ահա թէ ի՞նչ իրաւունքով (սուրբ մերկացնելով կ'յարձակի Մելիի Մուրասի վրայ . . . Հրաշեան եւ Գարբիկ ձեռնախայտերով կ'արգիւնի հարուածք. . . Մելիի Մուրաս դաշոյնը կ'ածի եւ կ'յոյշանալ այսոյանին վրայ, բայց Հրաշեան եւ ընկերներ ձարպիկ շարժուածենով կ'միջամտեն ժողովուրդը կը մասնուի սարսափի եւ խուճապի. . . Սայիս պէկի թիկնապահներն ալ սրերով կ'յարձակին ժողովրդի վրայ. . . Հայ երիտասարդները զերբնական միջեր ի զործ կ'ղենեն առաջն արինահեղութեան. . .

Skr Դուկան (ծնրացրեղով եւ բազկատարած).—Ո՛վ Skr, զոյ խելք տաս մեր անսատուածներուն, որ ես կ'նան այս անօրէնութենին. . .

(Կ'մէնէն ծիւրի պէյ իր թիկնապահներով):

~~~  
ՏԵՍԻԼ թ.

Նոյնի, Ծիւրի պէյ եւ իր թիկնապահները

Ծիւրի Պէկ (սուրեւաւերի վրայ վազեղով ահեղազոյ ձայնով կ'ղանայ Սայիս պէկին).—Սայիտ պէկ, քեզի է խօսք (Ծիւրի պէկի թիկնապահներն ոմանի կ'անցնին Մելիի Մուրասի եւ անոր ընկերներուն կողմը պաշտպանողական դիրքով):

Սայիս Պէկ (կատաղութեամբ).—Էսէ բակլեքդ, բայցիսկոյն. արիւնս զումիս կ'զարնէ եւ հոգիս անհնարին զամսութեամբ կ'եցուի. . .

Ծիւրի Պէկ.—(եռանդազին) եթէ քու երակներիդ մէջ իրաւ որ աշիբէթի արիւն կ'խաղայ, հրամայէ թիկնապահներ

բուդ որ աղաս ձգեն ժաղախարզը . . . և եթէ հաշի մը ու-  
նիս, կրնաս ի՞չ հետ մոքքել . . .

Սայխ Պ.Ա. — իր թիկնապահներուն՝ Եջ թիկնապահները  
այս մարդը մանումարտի ճանէր կ'կարգու ինձ . . . մ.կդի  
կեցէք եւ թող մար ուերը վճան այս զատառանը . . .

Բողերն կ'մեկուսան. թեմին մէցեղը ազա տարածու-  
թիւն մը կ'մնայ և եւկու պեյքը կ'պատրաստուին մենա-  
մարտի: Խոր լուրիրին:

Սայխ Պ.Ա. — Օս որենին, ոկոխնք:  
Շիւերի Պ.Ա. — Ակսինք . . .

(Եսի Սայիս պեկի կուտայ ազրախանը եւ կ'սկսի մենա-  
մարտը սուրենվ: Սայիս պեկի սուրը թիրեւակի կ'դպչի  
ծիւրի պէյի թեին. վերցի նու խուսափելով հարու-  
ծեն՝ կ'խոյսնայ Սայիս պեկի վրայ եւ սրին ծայրը կ'մյա-  
մանը կ'արձիք: Սայիս պեկի թիկնապահները ձեռքերը սրե-  
րուն կ'ամփին, բայց Սայիս ձեռքի նշանով կ'արզիկ զանոնի:

Սայխ Պ.Ա. — (Հարուսած մը եւս իշեւով ընդունայի)  
Ահա, բարեկամ . . . անգամ մ. ար:

(Շիւերի պէյին կ'յաջողի եւրորդ հարուսած մը եւս իշ-  
երի նոյն ուղղութեամբ):

Շիւերի Պ.Ա. — (Տեսնելով որ Սայիս պեկի ձեռքեն սուրն  
ինկար, կամ կ'առնե) Վեբջապէս . . . (թիկնապահները  
կ'բռնեն Սայիս պէյի):

Սայխ Պ.Ա. — Ո. Ն. . . հասրէթս փարս մնաց . . . կ'զգամ որ  
հոգիս հրամեց կուտայ մարմէնս . . . բայց կ'ուզէի մահէս  
առաջ խոսականիլ որ . . . ես անիրաւ եի . . . (ջղաձզալրան  
ցեցումներով) լսեցէք, սիրելի թիկնապահներս, հակառակ  
ընդունուած սովորութեան վրէմի սպարաք պիտի չզնիմ ձեր  
վրայ, . . . այլ եղբարութեան, Համերաշխութեան . . . ան-  
խարդախ դրացիութեան է միայն որ զձեզ պիտի տանի զէ-  
ռի . . . և աիս, . . . գետի . . . (կ'մնոնի, Ա.Ի.Ա.Զին, ԶԱ.Կ.Գ.Ա.):

Շիւերի Պ.Ա. — Մեռաւ . . . Զաջացող բանապահն շրթունքը  
չկրցաւ բայլ՝ ԴէՊի Ա.Զ.Յ.Ա.Խ.թիւինք . . . (դառնալով Հայ  
զիւղացիներին, յուզուած ձայնով) Հայրենակլցներ, զուք  
անառք ԲՌԵ.Ա.Ա.Ա.Ի., ՄԱ.Հ.Ը. ինչ որ անկարող հզու բանառ-  
ըն՝ արտասանել խօսքով, մենք մ. բ համերաշխութեամբ  
իրականացնենք կհանքի մէջ զործով . . .

Ժաղացուրդ — (որութիւնուս ձայնով) Կեցը ազգերու հո-  
մերաշխութեանը, կեցը Աղասութիւն . . .

Ա. Ա. Ր. Ա. Զ. Ա. Ը. Թ.

»»» Վ. Ե. Ր. Զ. «««

ՀՀ Ազգային գրադարան



NL0313344

21465